

3279

2
—
7 -

13,08

62

ՃԱԿԱՏԱԳԻՐ

ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԳՐԵՑ

ՆԵՐՍԻ ՎԱՐԴԱՊԵՏ ՊԱՂՏԻԿԵԱՆ

Տպագրեալ Ժախիւք

ԲԱՐՁՐ. ՄԱՐՑԻՐՈՍ ԱՎՊԵՑԻ ԹՈՓԻԿԵԱՆ

Կիւրուցանց



Ա Կ Ե Ն Ա

ՄԱՐՑԻՐՈՍ ԱՎՊԵՑԻ ԹՈՓԻԿԵԱՆ

1908.

2001

2010

28

Դ-17

ՃԱԿԱՏԱԳԻՐ

ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԳՐԵՑ

ՆԵՐՍԻ ՎԱՐԴԱՊԵՏ ՊԱՂՏԻՒԵԱՆ

Տպագրեալ Ժամիկը

ԲԱՐՁՐ. ՄԱՐՏԻՐՈՍ ԱՄՊԵՏԻ ԹՈՓԻԿԵՆԱՆ

Կիւրիացիոն



Ա Ռ Ե Ն Ա

ՄԻՒԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱԿ

1908.

Կ1058-ար.

ԱՀ

ԺԱԿԱՏԱԳԻՐ

ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻՈՅ

“Բագում անգամ մարտեան ընդ իսկ մանկութենէ
իմիկ, եւ ինձ ոչ յաղթեցին”¹ Զի՞ “Քան
զամեայն յաղթէ ճշմարտութիւն”²

“. Դարուց եւ ժամանակայ շրջան-
ներուն մեջ աշխարհածաւալ կաթո-
ղիկէ Եկեղեցւոյ ճակատագիրն՝ իւր
խանձարութիւն սկսեալ, ուրիշ բան չէ
եղած՝ եթէ ոչ “Զքնարտութիւն”:

Է. Մարդկանին ազգին յաւիտենա-
կան վրկութեան անհաշտ թշնամին՝
Աստուած³ եւ իշխան⁴ աշխարհիս սա-
տանան ստութեան, Հայրը⁵, զրպար-
թեան⁶ ալ Հայրեղած :

†. Առաջի բերան իւր այս նենգա-
պատիր արուեանը փափկութեան
դրախտին մեջ բանեցուց։ Մեր նախա-
ծնողքը մեղաց մեջ ձգելու համար՝

¹ Աաղմ. հէլ. 2:

² Ա. Եզր. դ. 12:

³ Բ. Կոր. դ. 4:

⁴ Յով. դ. 31:

⁵ Յով. ը. 44:

⁶ Ծնն. դ. 5:



24766-61

ուրիշ ճամբայ չկրցաւ գտնել, բայց
եթէ Ասուռծոյ դրած պատուերը՝
զրպարտութեան պատրուակի ներքեւ
ներկայացընել անոնց: Այսպէս կրցաւ
յաջողութեամբ հասնիլ իր դիտած
չար նպատակին: Առաքինութիւնն ու
ճշմարտութիւնն անյարդ անվատիւ
ցուցընելով մարդկան, որպէս զի կրից
եւ մոլորութեան միշտ գերի ըլլան
սանձարձակ:

Դ. Արեւուն ներքեւ չէ եղած եր-
բեք ճշմարտութիւն կամ բարութիւն
մի, որ ստայօտ զրպարտութեան սար-
սափելի հարուածներէն ազատ մնա-
ցած ըլլայ. — Այսպէս կը քարտէ
ամենայնի փորձ եւ հմուտ հոգե-
նուագ իմաստունը: Եւ ես դարձայ
տեսայ միանգամայն արեւուն տակին
եղած ամէն զրպարտութիւններն: Եւ
ահա զրպարտուղներն արցունքներ կը
թափեն, եւ զանոնք միթիթարող մը
չկար: Եւ զանոնք զրպարտողներուն
ձեռքն եր բոնութիւն²: Վասն զի

¹ Ժող. Բ:

² Ժող. Դ. 1: “Ես դարձեալ տեսի
միանգամայն զամենայն զրպարտութիւնս,
որք լինէին ընդ արեգակամբ: Եւ ահա
արտասուք զրպարտելոցն: Եւ ոչ եր

“Հզօրը իւր ամպարշտութեան համար
կը զրպարտէ¹:

Ե. Ստութեան պաշտօնէից ճշմար-
տութեան դէմ մղած պատերազմը
դուլ եւ դադար չէ ունեցած երբեք:
Վասն զի “ստախօս լեզուն՝ ճշմարտու-
թիւնը կ'ատէ²: Երկնաւոր փրկիչը
ճշմարտութեան որդիներուն պարզօրէն
այսպէս կը քարողէ ըսելով “իրաւ
իրաւ կ'ըսեմ ձեզի, թէ դուք պիտի
լաք ու ողաք եւ աշխարհ պիտի
ուրախանայ³: “Եթէ այս աշխարհէն
ըլլայիք՝ աշխարհ ի հարկէ կը սիրէր
իրենները. բայց որովհետեւ աշխարհ-
քէս չեք, այլ ես ընտրեցի զձեղ աշ-
խարհէնքէն, անոր համար աշխարհքը
զձեղ կ'ատէ⁴:

որ միկիթարէր զնոսա: Եւ ի ձեռս զրպարտ-
չաց նոցա բռնութիւնն:

¹ Առ. Է. 3: “Հզօրն առ ամպարշ-
տութեան իւրում զրպարտէ:

² Առ. Է. 28, “Լեզու սուտ ատեայ
ճշմարտութիւնն:

³ Յով. Խ. 20: “Ամէն ամէն տասմ
ձեզ զի լաշջիք եւ ողասոջիք դուք եւ աշ-
խարհ ինդացէն:

⁴ Յով. Խ. 19: “Եթէ յաշխարհէ
ատեի էիք՝ աշխարհ զիւրան սիրէր արդեօք.
բայց զի չեք յաշխարհէ, այլ ես ընտրեցի

Ն. Այս երկնաւոր պատգամներուն ճշմարտութիւնը ձեռքով շօշափելու համար՝ հերիք է որ սուրբ գրոց եւ եկեղեցական պատմութեան դիմենք, ուր անթիւ անհամար օրինակներ բարձրաձայն պիտի վկայեն:

Ե. Աստուծոյ եկեղեցին կը սկսի ասխատեղծ աստուծաստեղծ մարդէն: Ասկայն միայն նոր կտակիրանին վրայ ակնարկ մը դարձնենք:

Ը. Եկաւ Յովհաննէս Մկրտիչ¹, Ամրոդին² կանանց զաւակներուն մէջ որմէ աւելի մեծ մէկ մը աշխարհք չէր եկած³: Որ աւետեօք յղացաւ⁴, մօրք արդանդին մէջ սրբուեցաւ⁵, վեցամւեայ մանուկ⁶ յորովայնէ յորսալայն երկրպագութիւն ըրաւ Քրիստոսի⁷. մատով ցուցուց Աստուծոյ Գառը⁸: Որ Եկաւ մարդարէից կանուխ գուշակութեան⁹ համեմատ: Եկաւ հոգեւով եւ զօրութեամբ Եղիայի¹⁰: Եկաւ տարօ-

զեղ յաշխարհէ, վասն այնորիկ ատեայ զեղ աշխարհէ:

- | | |
|---------------------------|----------------------------|
| ¹ Մատթ. ք. 18: | ⁶ Ղուկ. մ. 26: |
| ² Ղուկ. մ. 7: | ⁷ Ղուկ. մ. 44: |
| ³ Մատթ. ք. 11: | ⁸ Յովհ. մ. 29: |
| ⁴ Ղուկ. մ. 13: | ⁹ Մաղ. դ. 5: |
| ⁵ Ղուկ. մ. 41: | ¹⁰ Ղուկ. մ. 17: |

րինակ ապաշխարութեան ձանապարհաւ¹ ուղարի ստեւէ հանդերձ մը հագած եւ մաշկեղէն գօտի մը մէջքը կապած². Հրեշտանկ Աստուծոյ³ հրեշտակ ի մարմնի Տիրովը ճամբաները յարդարելու⁴ եւ կատարեալ ժողովուրդ մը պատրաստելու⁵ համար: Որ ոչ կ'ուտեր եւ ոչ կը խմէր “Եւ ասեն. գեւ գոյ ի նմա”⁶:

Ը. Եկաւ որդի մարդոյ⁷ նոյն ինքն Անմեղութիւնն⁸ ու Արբութիւնը,⁹ լոյս աշխարհի¹⁰ Յիսուս Քրիստոս Անարտ Գառնն¹¹ Աստուծոյ աշխարհին մեղքը վերցնելու համար¹²: Ո՛չ, Բնչ կը տեսնենք: Մարդկային յանդուզն դասազութեան եւ զրապարտութեանց առօրեայ նիւթ եղած է: Սատանայի պաշտօնէից թունաւոր լեզուն զՔրիստոս Յիսուս Հրեից ժողովութեան առ-

¹ Մատթ. ք. 3:

⁴ Ես. ի. 3:

² Մատթ. ք. 4:

⁵ Ղուկ. մ. 17:

³ Մաղ. դ. 1:

⁶ Մատթ. ք. 18:

⁷ Մատթ. ք. 19:

⁸ Յովհ. մ. 46:

⁹ Կոր. բ. 22:

¹⁰ Ա. Յովհ. դ. 5:

¹¹ Երեմ. ք. 12:

¹² Յովհ. մ. 19:

¹³ Յովհ. մ. 29:

չեւ կը ներկայացնէ իբրեւ շարադործ¹
մոլորեցուցիչ² խոռվարար³ շաբաթը
չբոնող⁴ հացակից բարեկամ մեղաւու-
րաց եւ մաքսաւորաց⁵ ոյր կերող եւ
արբեցող⁶. մինչեւ իսկ սրբապիղծ հայ-
հոգութեամբ կը յանդգնին գիրիստոս
սամարացի եւ գիւահար կոչելու գեւ
գոյ ի քեզ⁷ “բէեղգեբուղ գոյ ի գմա
եւ իշխանաւն գիւաց հանէ գաղեւու”⁸:

Ժ. Ուրիշ միջոց՝ ուրիշ ձամբայ չկար
ժողովրեան խելքը միաքը պղտորե-
լու համար, որ արդէն կազմ եւ պա-
տրաստ էր ճշմարտութեան անսալու
եւ Աստուծոյ Որդւոյն ետեւէն եր-
թալու, եթէ ոչ զրապարտութեամբ
անոր անունը կոտրել՝ լոյսը մութ-
ցուցնելով ժողովրեան, ճերմակը
սեւ՝ եւ Աստուծոյ սքանչելագործ զօ-
րութիւնն ալ գժոխիէն համարելով։
“Այ անոնց, կ'աղաղակէ Աւետարա-
նիշ Մարգարէն Եսայի, վայ անոնց՝
որ չարին բարի կ'ըսեն, որ բարիին
չար։ Որք խաւարը լոյսի տեղ՝ եւ լոյսը
խաւարի տեղ կը գնեն։ Որք լեղին

¹ Յովհ. Հ. 80:

² Մատթ. Ի. 63:

³ Ղուկ. Ի. 5:

⁴ Մատթ. Ի.:

⁵ Մատթ. Ի. 19:

⁶ Մատթ. Ի. 19:

⁷ Յովհ. Հ. 48:

⁸ Մարկ. Ի. 22:

քաղցր, եւ քաղցրն ալ լեղի կը հա-
մարին։

Ճ. Քրիստոսի աշակերտներն ալ
իրենց առաքելական ասպարիզին մէջ
միթէ մի եւ նոյն տարաբախտ վլիմակը
չունեցան։ — Ահաւասիկ Աստուծոյ
Հոգւոյն ներգործութիւնը ընդունող
շնչաւոր մարդիկ⁹ վերնատան մէջ
Հոգւով սրբով լեցուած Առաքեալ-
ները կը ծաղըեն եւ իբրեւ գինովցած
կը զրապարտեն¹⁰։

Ճ. Մօրմէն կաղ ծնած քառամնա-
մեայն՝ Նազովրեցւոյն անունովը ան-
միշապէս կը բժշկուի ու վազվացէլ կը
սկսի¹¹: Ճշմարտութեան փառաւոր
յաղթանակը մթընցնելու եւ անհետ
ընելու համար, զայրագին սոք կ'ել-
լեն սատանայի արբանեակները, կը
բանտարկիեն Առաքեալները եւ սպառ-
նալեաք կը պատուիրեն անոնց՝ որ սթի-
սուսի անունովը բնաւ չխօսին եւ չքա-

¹ Ես. Լ. 20: “Այ այնոցիկ՝ ոյք ասի-
ցին զարն բարի, եւ զբարին չար. ոյք
գնիցեն զլոյն խաւար, եւ զիւարն լցու։
Ոյք գնիցեն զդառն քաղցր, եւ զքաղցր
դառն։”

² Ա. Կոր. Բ. 14:

³ Գործ. Բ. 13:

⁴ Գործ. Ի. 7:

բողեն՝¹ — Բայց Յիսուսի Նազովրեցւոյ ամենայաղթ անունն՝ որուն առջեւ երկնաւորաց եւ երկրաւորաց եւ սանդարձամետականաց ծունկերը կը խոնարհին դողութեամբ², իւր երջանկաւէտ թագաւորութեան սահմաններն Երուսաղէմի մէջ գրեթէ ամէն սրտերու վրայ ալ ընդարձակելու հետէ³: Կը կատղին կը փրփրին ճշմարտութեան թշնամիք եւ Առաքեալները մեռցնելու ճամբայ մը կը մտածեն⁴:

Ճէ՛. Եւ ո՞վ էր ժողովուրդը մոլեգին կատաղութեամբ Սրբոյն Ստեփանոսի դէմ գրգռողն ու ոտք հանողը. — Զրպարտութիւնը : “Այն ատեն, կ'ըսէ Ա. Ղուկաս, այն ատեն մէկ քանի մարդիկներու խելքը առին որ ըսեն թէ, մենք լսեցինք որ ատիկա Մովկէսի եւ Աստուծոյ դէմ հայ հոյութեան խօսքեր կը խօսէր,⁵:

Ճէ՛. Պօլսա Առաքեալ՝ որ հեթանոսաց եւ թագաւորաց եւ Խրայէլի

¹ Գործ. Դ. 18:

³ Գործ. Դ. 28:

² Փիլ. Բ. 10:

⁴ Գործ. Դ. 33:

⁵ Գործ. Դ. 11: “Յայնժամ հրապուրեցին արս ոմանս ասել. լուաք զդորս խօսել բանս հայ հոյութեան ի Մովկէս եւ յԱստուծած,”

որդւոց առջեւ՝ Նազովրեցւոյն երկրպաշելի անունը կրելու համար անօթը ընտրութեան¹ որոշուած էր մօրը արդանդէն², ի պայծառութիւն ճըշմարտութեան ամէն Առաքեալներէն աւելի քրտինք կը թափէ³: — Այսու ամենայնիւ նկատեցէք զինքը այլեւայլ պարագաներու մէջ: Ո՞վ եղած է ժողովուրդը իրեն դէմ անհնարին ատելութեամբ բորբոքողը. — Զրպարտութիւնը : “Ասիացի հրէաները զինքը տաճարին մէջը տեսնելով, բոլոր բաղմութիւնը անոր գլուխը ժողվացին, եւ անիկա բռնելով կ'աղաղակէին, ով Խրայէլացի մարդիկներ, օգնեցէք: Այս այն մարդն է որ ամէնուն՝ ամէն տեղ, ժողովրդեան եւ օրինաց եւ այս տեղոյս հակառակ կը քարոզէ կ'ուսուցանէն⁴: “Հրէաները միաբանելով՝ Պօլսուի դէմ ոտք ելան, եւ անիկա

¹ Գործ. Դ. 15:

² Գաղ. Դ. 15:

³ Ա. Կոր. Ճ. 10:

⁴ Գործ. Է. 27: “Տեսեալ զնա ի տաճարին Ասիացւոց Հրէիցն, զեղուին զնուաւ զամենայն ամբոխն, եւ արկեալ ի նաձուու ալարակէին. արք Խրայէլացիք օգնեցէք, այս արք է որ հակառակ ժողովրդեանն եւ օրինացն եւ տեղոյս այսորիկ, ամենացուն ամենայն ուրեք ուսուցանէն:

ատեանը տարին ըսելով թէ ասիկա
մարդիկները կը խարէ օրէնքէ դուրս
զԱստուած պաշտելու^{1:} “Աշխարհքո
նեղուեւ վրայ ընողները (Պօղոս եւ Շի-
շա) հոս ալ հասեր են^{2:} “Շատ եւ
ծանր ամբատանութիւններ կ'ընէին
(Պօղոսի դէմ)՝ բայց չէին կրնար հաս-
տատել^{3:}

ՀԵ. Քիչ մըն ալ ականջ գնենք
Տերտիւղոս ճարտարախօսին՝ որ Փելիքս
դատաւորին դիմայը Պօղոս Առաքե-
լոյն վրայօք մեծամեծ զրպարտութիւն-
ներ կը ժայլթքէ “ինչու^{4:} որ մենք
դատանք այս մարդք ապականիչ եւ
խոռվար բոլոր հրէաներուն՝ որ աշ-

¹ Գործ. ՀԵ. 6: “Յարեան մաքան
հրէայքն ի վերայ Պօղոսի եւ ածին զնա
յատեան եւ ասէին. եթէ արտաքիյ օրի-
նաց պատրէ սա զմարդիկ պաշտել զԱս-
տատած^{5:}

² Գործ. ՀԵ. 6: “Բաղրոք բարձեալ
(Հրէից) եթէ որք զաշխարհս խոռվեցին
սորա եւ այսր հասին^{6:}

³ Գործ. ՀԵ. 20: “Աբքս պառքիկ (Պօ-
ղոս եւ Շիշա) խոռվեցուցանեն զքաղաքո
մերս: Գործ. ՀԵ. 7: “Բազում եւ ծանր
փառաւ գունէին՝ զոր ոչ կարէին ցուցանել^{7:}

⁴ Գործ. ՀԵ. 5: “Քանդի գտաք զայրս
զայս ապականիչ եւ խոռվիչ ամենայն
հրէից՝ որք են ընդ ալեզերս^{8:}

խարհիս մէջ են^{9:} Հրէաներն ալ ձայն
կը բռնեն ու կ'ըսեն թէ այդ այդպէս
է^{10:} Պօղոսի ու Բառնաբայ քարոզու-
թիւնները իբրեւ ստութիւն կը հռչա-
կեն նենգագործ հրէաներն, ըսելով
թէ երբեք ճշմարտութիւն քարոզած
չունին, այլ բոլորն ալ ստութիւն է^{11:}
Վէրջապէս “քառասունէն աւելի հրէա-
ներ, իբենք զիբենք կը նորվեն՝ որ Պօ-
ղոսը չպահնած, բերաննին բան մը
չենեն^{12:}

ՀԵ. Մարդն-Աստուած ապագայ
դարերուն մէջ թէ Առաքելոց եւ նո-
ցա յաջորդաց եւ թէ սուրբ Եկեղե-
ցւոյ գլուխը գալիք անլուր զրպար-
տութիւններն առաջուց գուշակելով՝
ըստծ էր արդէն “աշակերտը իւր վար-
դապետէն վեր չէ . . . եթէ տանուտէրը
բէե լցերուղ կոչեցին, ո՞րչափ եւս ա-
ռաւել անոր ընտանիքը^{13:} ԶՃեղ

¹ Գործ. ՀԵ. 9:

² Գործ. ՀԵ. 18: “Պատրեցին զգողովն ի
բայց կալ ի նոյցանէ, եւ աւէին թէ որինչ
ճշմարտութիւն ասեն, այլ զամենայն ստեն^{14:}

³ Գործ. ՀԵ. 12: “Աբքրեալ ժողով
հրէիցն նորվեցին զանձինս ո՛չ ուտել եւ
ոչ բմկել մինչեւ պանցեն զՊօղոս^{15:}

⁴ Մատթ. ֆ. 24, 25: “Ոչ է աշակերտ
առաւել քան զվարդապետ . . . եթէ զուա-

ատեաններու պիտի մատնեն, եւ իրենց ժողվրդանոցներուն մէջ զձեղ պիտի տանջեն՝¹: “Զձեղ սպաննողները պիտի կարծեն թէ Աստուծոյ պաշտօն կը մատուցանեն”²:

Ճէ. Աչա այսէ Մարմնացեալ իհասատութեան անդարձ վճիռը իւր ողջախոհ հարսին Ս. Եկեղեցւոյ մայրենի գիրկը գտնուող ամէն անհատի համար ալ: Թէպէտ եւ արդար ըլլան առաջի Աստուծոյ եւ մարդկան. առաքինութեան ճամբէն անխոտոր յառաջադէմ ընթանան³, հաւատարիմ գանուին Աստուծոյ օրինաց պահպանութեանը. Աստուածապաշտ վարքով⁴ եւ արդարութեամբ⁵ լուսոյ պէս պայծառագեղ փայլին⁶, այսու հանգերձ դարձեալ պիտի հալածուին եւ

նուտէրն բէեղեքբուղ կուեցին, որչափ եւս առաւել զննանիս նորա”:

¹ Մատթ. ք. 17: “Մատնեցեն զձեղ յատեանս, եւ ի ժողովուրդս իւրեանց տանջեցեն զձեղ”:

² Յովէ. Ճ. 2: “Ամենայն սր սպանանիցէ զձեղ համարիցի պաշտօն մատուցանել Աստուծոյ”:

³ Ա. Յովէ. ք. 6:

⁴ Տիմ. ք. 12:

⁵ Ես. ք. 1:

⁶ Առ. ք. 18:

ատելի ըլլան յաչս աշխարհի, եւ իբրեւ մալորեցուցիչ եւ գայթակիզութիւն ամենայն ազգաց անուննին պիտի ելէւ:

Ճէ. Քրիստոնէութեան երկրորդ գարուն գրեթէ վերջալուսոյն ատենները (160—245) սոյն ճշմարտութեան ականատես վկայ հանդիսացած է Մեծիմաստն Տերտուղիանոս՝ որ մարտիրոսաց հաստատամատութենէն յորդուուած կը գտանայ քրիստոնէայ կ'ըլլայ: Հերիք է իրեն գրած “Հաստագովութիւն քրիստոնէից”, գիրքն աչքէ անցնել, որ ապառաժ սրտերէն անգամ կարող է արտասոււաց հոսանքներ բղիսեցնել:

Ճէ. Քրիստոնէական կրօնք եւ պաշտամունք արգելուած էին, կը գրէ, որովհետեւ հեթանոսները քրիստոնէութիւնը չէ թէ միայն յիմարութիւն եւ աւելորդապաշտ սովորութիւն մը սեպած էին, այլ նաեւ մշտմուար սկզբանց կենդրոն՝ չարութեան

¹ Պուկ. լո. 16, 17: “Մատնեցիք եւ ի ծնողաց, եւ յեղարց, եւ յազդականաց, եւ ի բարեկամաց եւ սպանանիցեն ի ձենջ, եւ եղիջիք ատեցեալք յամենեցունց վասն անուան իմայր:

աղբիւր եւ նցյն իսկ բնութեան եւ
օրինաց եւ բարի բարուց թշնամի կը
նկատէին։ Այնպէս որ հեթանոսաց
քով քրիստոնեայ ըսելն՝ ամէն տեսակ
մեղքերու գերի եղած ըսել էր¹։

Է. Այս ամէն զրապարտութիւններն
ալ կռապաշտից քուրմերուն անրջային
մոաց բերքերն էին, իրենց վարին ու
համբաւը պահպանելու՝ ժողովուրդն
ալ մոլորութեան շղթաներովք միշտ
կաշկանդեալ բռնելու համար։ Եւ
ասանկով քրիստոնեաներն ալ իրենց
դժոխային ատելութեան եւ անհնա-
րին հալածանացը զոհ մատուցանելու
համար։ Թէպէտ եւ քրիստոնեայք
սերտիւ ճշմարտութեան² եւ առաքի-
նութեան յարելնէն զատ՝ չունեին
այլ յանցանք³։

Է. Ահա այսպիսի եւ այսպան բազ-
մաթիւ եղած են անհեթեթ զրպար-
տութեանց հոսանքները՝ կաթողիկէ

¹ Առ Յարդ. Յովհ. Աօթէրի ի յառջ.
դրձյն որ կոչ Զրպարտութիւն եւ
ճշմարտութիւն։²

³ Մալ. ք. 6: Սաղմ. ձը. 6: Յովհ. գ. 21:

³ Այս ամէն ըսածներուն մանրամասն
նկարագրութիւնը տեսաւ կ. Գլէօրի, կին-
ցալ իսրայ. եւ քրիստ. էջ 354—368։

եկեղեցին իւր հիմնարկութեան առա-
ջին վայրկեաններէն սկսեալ հարթ-
յատակ կործանելու համար, անցնե-
լու անոր ճշմարտութեան անազօտ
լապտերն եւ խափանելու բարոյականի
կենսապարզեւ լցոր։ “Բազում ան-
գամ մարտեան ընդի իս ի մանկութեանէ
իմէ, ասացէ Իսրայէլ, բազում ան-
գամ մարտեան ընդի իս ի մանկու-
թեանէ իմէ, եւ ինձ ոչ յալթեցին”⁴։

Է. Հօրն Աէկիւրի խօպերն են⁵
“Մեր տէրը պարզ կերպով ըստ թէ
իւր աշակերտները չար մարդիկներու
աշքերուն առջեւ ատելի պիտի ըլլան,
ինչպէս որ առաջին անգամ ինքն ալ
ատելի եղաւ “աշակերտը վարդապե-
տէն վեր չէ. թէ որ աշխարհնը զծեղ
կ'ատէ, յիշեցէք որ նախ զիս ատեց”⁶։

Է. “Արդ՝ առաքելական գարերէն
ի վեր պատմութիւնը մեզի կը վկայէ
թէ ամբարշտաց ատելութիւններն ու
բոլոր ճիշդերը միաբանած կաթողիկէ
եկեղեցւոյ գէմ զինուորուած են ան-
գադար։ Հրեաները՝ հեթանոսներն՝
ամէն գարու չարագործները, եւ մին-

¹ Սաղմ. ճէլ. 2:

² Քրցցք ի վերայ արդի բոլորականու-
թեան։



Հեւ այս վերջին ժամանակաց յեղա-
փոխականները, ամէնքն ալ միախոր-
հուրդ կաթողիկէ եկեղեցին եւ միմիայն
կաթողիկէ եկեղեցին իրենց մոլեգին
յարձակմանց նպատակակէտ ընտրելէն
դեռ չեն դարձած։ Գաղղիոյ յեղա-
փոխութեան սրիկանները կատաղու-
թեամբ յարձակեցան իւր վրայ, բան-
տարկեցին ու անխնայ թրէ անցուցին
իւր եպիսկոպոսներն ու քահանաները։
Այս պարագային մէջ հրէայ բարունի-
ներն ու բողոքական պաշտօնեանները
կատարեալ անդորրութիւն կը վայե-
լէին։ Կարդացէք մեր հիմակուան յե-
ղափոխականներուն աղմկալեց գրու-
թիւնները։ ՄԻԱՆԱԿ կաթողիկէ եկե-
ղեցին է՝ որ իրենց բարկութիւնը կը
դրդռէ։ Եւ բողոքականութեան դէմ
ոչ թէ միայն ոտք չեն ելլեր, այլ
նաև քրիստոնէութեան հակառակ
իրենց տեսութեանց առջեւ իրեւ
նպատաւոր զայն կը մղեն յառաջ։
ի՞ր. “Բոլոր ամբարշտաց միաբանու-
թիւնը միմիայն կաթողիկէ եկեղեցւոյ
դէմ ելած է, եւ ասիկա արդէն բաւա-
կան է Յիսուսի Քրիստոսի մարգա-
րէութեան կատարումը ցուցնելու հա-
մար։ Հերետիկոսական աղանդներն եւ

մանաւորապէս բոլոր բողոքական ա-
ղանդները սոյն ապացոյցը հաստատե-
լու չանագիր են։ Թէպէտ եւ իրարու-
մէջ բաժնուած են, հաւատքով եւ
շահերով կը տարբերին, իրար զիրար
կը նզավեն։ բայց երբ Ս.Պետրոսի հին-
աւուց եկեղեցւոյ վրայ յարձակելու
եւ անոր անիրաւութիւն մ'ընելու վրայ
ըլլայ խօսքը՝ անմիջապէս սպանչելի
միաբանութիւն մը կը կազմեն մէջեր-
նին։ Ասոնք՝ այս հասարակաց թշնամ-
ւոյն հանդէպ մէկ սիրտ մէկ հոգի են
եւ կը հայհոյեն միաձայն։”

իւ. “Հերովդէս եւ Պիտառոս թէ-
պէտ եւ իրարու սիմերիմ թշնամի էին,
բայց միաբանեցան զՔրիստոս խաչելու
համար։ Հերետիկոսութիւնն ու ամ-
բարշտութիւնը թէպէտ եւ իրարմէ
մեծապէս տարբերին, այսու հանդերձ
կը միաբանին Քրիստոսի սուրբ եկե-
ղեցին նախատելու ձաղկելու եւ կոր-
ծանելու համար։ Բայց եթէ կաթո-
ղիկէ առաքելական եւ Հռովմէական
եկեղեցին պէտք է որ քրիչին օրինա-
կին նման չարչարուի, եւ իւր Աստուա-
ծային գլխոյն նեղութեան պակասու-
թիւնը լրացնէ, անիկա՝ իրեն նման
ունի յաւիտենական կենաց խոստութ-

Ները. թէպէտ միշտ ատելի բլլայ, միշտ հայ հոյութիւններ լսե. բայց կ'ապրի եւ միշտ պիտի ապրի. որովհ հետեւ Յիսուս իրեն հետ է մինչեւ աշխարհիս վերջը, եւ միայն իրեն ըստած է թէ “ուժուոց իշխանութիւնները երբեւ ըստու յաղթեւ. ուզի”:

Եղ. Ասոն զի Մայր քաղաքաց՝ հաւատարիմ Սիսլիի մէջ կը բնակի՞ նոյն ինքն ճշմարտութիւն բարձրեալն Աստուած՝ որ անոր փառաց եւ մեծ փայելուութեան խիստ նախանձափնդիր է՞: Ինքն հաստատած է անոր հիմք: Եւ անոր աննկուն արիութեան եւ մշտատեւ կացութեանը պաշտպան

¹ Ես. ա. 26: “Եւ կացութցի ի վերայ քո գատաւորս իբրեւ զառաջինն. եւ զսորհրդականս քո որպէս ի սկզբանէն: Եւ ապա կոչեսջիր գու քաղաք արդարութեան՝ մայր քաղաքաց հաւատարիմ Սիսլիու:

² Սաղմ. հ. ա. 13: “Հաճեցաւ տէր բնդ Սիսլի, եւ ընտրեաց բնակել ի նմա՝ Սաղմ. թ. 12: Հք. 2: Հք. 3: Յովիլ. + 21: Զաք. ը. 3. եւայն:

³ Զաք. ա. 14: “Այսպէս ասէ տէր ամենակալ նախանձեցայ վասն Լըրուսազէմի եւ վասն Սիսլի նախանձ մեծ”: Զաք. ը. 2:

⁴ Ես. ի. 32: “Զի Տէր հաստատեաց զիմունս Սիսլիու:

Հրատարակած է ինք զինք¹: “Որ իւր աշաց մէկ ակնարկովը ցիրուցան կ'ընէ հեթանոսաց որոշողութիւնները, կ'անարդէ ժողովրդոց մտածութիւններն եւ կ'արհամարհէ իշխանաց խորհուրդները²: Զի գան զամենայն յաղթէ ճշմարտութիւնն³:

Էֆ. Կաթողիկէ Եկեղեցւոյ հորիզոնին վրայ ուրեմն, թող իրարու վրայ գիզուին մոլորութեան միգամած ամւպերն: Թող մինչեւ երկինք բարձրանայ դժոխական բարկացայտ ալեաց մոնչիւնը: Թող ահարկու սպառնալիքներով նաւուն մէջ յարձակին՝ անդողակրորյս ընկղմելու համար: Զօ-

¹ Ես. ի. 1—3: “Եւ արդ՝ այսպէս ասէ տէր Աստուած, որ արար զքեղ Յակոբ. եւ որ ստեղծն զքեղ Խարայէլ: Մի երկնչոր զի փրկեց զքեղ, եւ կոչեցի քեղ զանուն քո թէ իմ ես: Եւ եթէ անցանիցես ընդ ջուրս ընդ քեղ եմ եւ գետք զքեղ մի ողողեսցեն, եւ եթէ անցանիցես ըստ հուր մի այրեսցիս. եւ բոց նորա զքեղ մի կիցքէ: Զի ես եմ տէր Աստուած քո սուրբն Խարայէլ որ փրկեմ զքեղ”

² Սաղմ. ի. 10: “Տէր ցուե զիսորհութու հեթանոսաց: Անարդէ զսորհութու ժողովրդոց, եւ արհամարհէ զսորհութու իշխանաց”:

³ Ա. Եղբ. ի. 12:

բութեանց Տէրը այս խորհրդաւոր
նաւուն ետեւի կողմը գլուխը բարձին
դրած՝ իբրեւ թէ աչք խփած է ալեաց
կատաղութեանը¹: Աւան զի կ'ուզէ
փառաւորութէ՝ իւր բերնին շնչովը²
Հակառակորդները ոգեսպառ խայտա-
ռակելով³: “Ուզ պիտի ելլէ, կը գոչէ
թագաւոր Մարգարէն, ոտք պիտի
ելլէ Աստուած, եւ անոր ամէն թշնա-
միները պիտի ցրուին, եւ անոր ատե-
լիները անոր առջեւէն փախստական
պիտի հալածուին⁴: “Եւ Ցիսուս

¹ Մարկ. Դ. 38: “Եւ ինքն ննջէր ի
խելս նաւուն ի վերայ բարձին”:
Սաղմ. Էւ. 6—8: “Աստուած ի մէջ նոյցա եւ նորա
մի՛ սասանեսին, օգնեսցէ նոյցա Աստուած
ի վաղորդնէ մինչեւ ի վաղորդյն: Խոռո-
վեցան հէթանոսք եւ խոնարհեցան թա-
գաւորութիւնք, ետ զձայն իւր բարձրեան
եւ խոռովցաւ երկիր: Տէր զօրութեանց
ընդ մեզ, ընկալու է մեզ Աստուած Յա-
կորայ”:

² Բ. Մակ. Զ. 18: “Ամենակալն Աս-
տուած որ կարող է... զաշխարհ ամենայն
ի մի շունչ ոգւոյ զօրութեան սատակելն”:

³ Ես. Ճ. 4: “Հարցէ զերկիր բանիւ
բերանոյ իւրոյ, եւ հոգւով շրթանց իւրոց
սատակեցէ զամբարիշտոս”:

⁴ Սաղմ. Էւ. 2: “Յարիցէ Աստուած եւ
ցրուեսցին ամենայն թշնամիք նորա. Փա-
խիցէն ատելիք նորա յերեսաց նորա”:

արթըննալով սաստեց հովին, ու ըստ
ծովուն, դադրէ, ձայնդ վար քաշէ:
Եւ հովը դադրեցաւ եւ մեծ խաղա-
ղութիւն մը տիրեցն¹: — Եւ դար-
ձեալ կ'ուզէ փառաւորել իւր Անա-
րատ Հարսը՝ յաղթութեան մշտադա-
լար նոր դափնեպսակներ աւելցրնելով
անոր ճակատոր. վայ անոնց² որք կ'ար-
համարհէն³ եւ կ'ատեն⁴ զՍիովին: Եր-
կինքը բնակողը անոնց վրայ պիտի ծի-
ծաղի, եւ Տէրը զանոնք պիտի արհա-
մարհէ⁵: Զի “քան զամենայն յաղթէ
Ճշմարտութիւն”:

¹ Եւ. 2թունանք ուրեմն, չտկարա-
նանք եկեղեցին ալեկոծող գժեախտու-
թեանց հովերէն: Աւան զի աշխարհիս
մէջ ասիկա է, իւր ճակատագիրն⁵:

¹ Մարկ. Դ. 39: “Եւ զարթուցեալ
(Յիսուս) սաստեաց հովոցն, եւ ծովուն
ասէ. դադրեա՛, կարկեա՛ց. եւ դադր-
եաց հովն եւ ելեւ խաղաղութիւն մեծ”:

² Ամովս. Վ. 1: Այ որք անգոսնեն
զՍիովին:

³ Սաղմ. ճէ. 5: Ամաչեսցեն եւ
յետս դարձցին ամենեքեան ոյք ատեան
զՍիովին:

⁴ Սաղմ. ճ. 4: Բնակեան յերկինս ծի-
ծաղեսցի զնոքօք, եւ Տէր արհասարհեսցէ
զնոսա:

⁵ Սաղմ. ճէ. 1, 2:

Քրիստոսի Անարատ Հարսին հանգիստը հոս չէ, երկինքն է իւր անալեկոծ նաւահանգիստը¹: Այս տեղինդութիւնը աշխարհիս է, իրեն համար է տրտմութիւնը²: Երկինքն է իւր հայրենիքը³: Երկիրս իրեն համար յարատեւ պատերազմի դաշտ մըն է, ուր պաշարուած է երեւելի եւ աներեւոյթ մշնամիներէ՝ որք պարապ տեղ կը ջանան ոտնակոխ ընելու համար յափշտակել իւր գլխուն թագէն ճշմարտութեան եւ սիրոյ երկու պատուական ակերը: Խախուտ եւ զաղվաղփուն են մարդկային գործքերն ու խորհուրդները⁴: Տիրոջ խորհուրդները յաւիտեան կը մնան⁵: “Ո՞քան մեծ են քու գործքերդ, ով Տէր, կ'աղաղակէ Սազմուերգուն, եւ խիստ խորունկ են քու խորհուրդներդ: Անգդամ մարդը ասիկա չի հասկնար, եւ

¹ Յայտ. է. 14-17:

² Յովհ. էւ. 20:

³ Եբր. է. 14:

⁴ Գործ. է. 38: “Ո՞ք թէ ի մարդկանէ իցէ խորհուրդդ այդ կամ գործ քակտեսցի՞:

⁵ Աղմ. լք. 11: Գործ. է. 39: “Ապա թէ յԱստուծոյ է՛ ոչ կարէք քակտել դդսաս”.

անմիտը չիմանար¹ թէ քան զամենայն յաղմէ ճշմարտութիւնն²: էն. Քաջալերուեցէք, կորիճ եղէք, փրկութիւնը Տիրոջմէն է, Տէրն է ձեր տեղ պատերազմնդը, դուք լուս կեցէք³ Աստուածատես Մարդարէն այսպէս երբեմն սիրտ կու տար հին խռայէլի: Փոթորկաց կատաղութեանը բնաւ ականջ մի տաք⁴: “Ասութեամբ ջանացողը՝ հովերը կ'արածէն⁵”: Աստուածակերտ տապանին ընկղղիլն անհնարին է: Անիկա՝ որ չնչին աւազը ծովուն սահման դրած է⁶, անոր

¹ Աղմ. լւ. 6, 7: “Որպէս զի մեծ են գործք քու տէր, եւ յոյժ խոր են խորհուրդները: Այս անզգամցայս ոչ ծանիցէ, եւ անքամն զայս ոչ առնու ի միտ”:

² Ելից. դր. 13: “Քաջալերեցարուք եւ պինդ կացէք եւ տեսանիցէք զինկութիւնն ի տեսանէն, տէր տայ պատերազմ ընդ ձեր եւ դուք լուցէք:

³ Բ. Օր. ա. 30: “Տէր Աստուած մեր որ երթայ առաջի երեսաց ձերոց, կա տայ պատերազմ ընդ նոսա փոխանակ ձերը”:

⁴ Առ. ժ. 4: “Որ ջանայ ստութեամբ նա արածէ զողովն, նոյն իսկ ինքն հետեւի հաւուց թռուցելոց”:

⁵ Երեմ. է. 22: “Եթէ յինէն ոչ երկնչիչէք. ասէ Տէր, կամ յերեսաց իմոց ոչ սարսիցէք, որ կարգեցի զաւազ սահման

ձեռքն է նաև հողմոց եւ ալեաց
հնազանդութեան սանձը^{1:} Եւ նոյն
ինքն է այս նաւուն ղեկավարը^{2:} որ
անսուտ խոստմամբ խոստացած է ա-
ռաջնորդելու իրեն մինչեւ յաւիտե-
նական աշխարհի անխռովլ խաղաղու-
թեան անքոյթ նաւահանգիստը^{3:}
Այս, հակառակութեան ալիքներէ
անդադար պիտի ծփայ^{4:}, բայց աւե-
տարանի ուռականով աշխարհիս ամ-
բարտաւանութեան եւ ցանկութեանց
ծովուն մեջէն, յաւիտենական կենաց

ծովու հրաման յաւիտենական եւ ոչ ան-
ցանէ զնովաւ, խոռվեսցի եւ ոչ կարասցէ,
գոշեցեն ալիք նորա եւ ոչ անցցեն զնո-
վաս^{5:} Յովք. ւշ. 8. էւ. 10: Առ. ը. 29:
1 Մարկ. դ. 40: “Զի հողմ եւ ծով
հնազանդին սմա”:

2 Գ. Թագ. զ. 13: “Եւ բնակեցաց ի
մէջ որդուցն իսրայէլի, եւ ոչ թողից զժո-
ղովուրդ իմ զիսրայէլ”:

3 Ուատթ. էւ. 20: “Եւ ահաւասիկ ես
բնդ ձեզ եմ զամենայն աւուրս մինչեւ ի
կատարած աշխարհի”:

4 Պործ. էւ. 22: “Յայտնի իսկ է մեզ
զի ամենայն ուրեք հակառակութիւն կրէ”:

5 Ա. Յովք. ք. 16: “Զի ամենայն որ
ինչ յաշխարհի է ցանկութիւն է մարմայ,
եւ ցանկութիւն աշաց, եւ ամբարտաւա-
նութիւն աստի կենաց”:

Համար սահմանուած^{1:} մարդիկները
որսալով, իւր հակառակութաց կատա-
ղութեան վրայէն մինչեւ ի կատարած
աշխարհի՝ անզէն քարոզութեամբ՝
միշտ յաղթական քայլերով պիտի
դիմէ յառաջ դէպ ի յաւիտենակա-
նութիւն: Զի քան զամենայն յաղթէ
ճշմարտութիւնն:

Հ. Հոգեշոնչ ձայնով թող գոչէ
ուրեմն Աստուածարեալն Ոսկեբերան
“քան զեկեղեցի չեք ինչ զօրաւորա-
գոյն ով մարդ, լոյծ զպատերազմդ, զի
մի զքո զօրութիւնդ լուծցես: Մի
կաքաւեր ի մարտ ընդ երկնից: Եթէ
ընդ մարդոյ ի կոիւ յառնես, կամ
յաղթեսցիս եւ կամ յաղթեսցես.
ապա եթէ ընդ եկեղեցոյ ի դիմի հա-
րեալ է քո, յանհնարիցն է սոնանել
նմա, զի քան զամենեսեան հզօր է
զօրութեամբ Աստուած: “Եթէ նա-
խանձ ինչ արկանիցեմք Տեառն, միթէ
զօրագոյնք իցեմք քան զնա^{2:} Աս-

1 Պործ. էւ. 48: “Եւ հաւատացին որք
կարգեալ էին ի կեանս յաւիտենականս:
Հռովմ. ը. 29: “Զի զորս յառաջն ճա-
նաչէր, յառաջագոյն եւ հրաւիրեաց կեր-
պարանակից լինել պատկերի որդւոյնիւրոյ:

2 Ա. Կոր. դ. 22:

տոռւած ամրացվյ ո այն ոք իցէ որ
ժպրհեսցի սասանեցուցանելու:

լու. “Զե՞ւ իցէ հասեալ քո ի վերայ
զրութեան նորա. հայի յերկիր եւ
տայ դողալ սմա¹: Հրամայէ եւ հաս-
տատին սասանեալքն: Եթէ զերերեալ
քաղաքն յոտին կանգնեաց, առաւել
եւ բաւական իցէ հաստատել զեկե-
ղեցին: Քան զերկինս զօրագոյն է եկե-
ղեցի: Երկինք եւ երկիր անցցեն եւ
բանք իմ մի անցանիցեն²: Ո՞ր բանք.
դու ես վէմ եւ ի վերայ այդը վիմի
շնեցից զեկեղեցի իմ, եւ դրունք
դժոխոց զնա մի յաղթահարեսցեն³:

լէ. “Եթէ բանին ոչ հաւատաս,
արդեանցն ընծայեա դու հաւատս:
Քանի բռնաւորք անցին ի հանդէս
նկուն առնել զեկեղեցի, քանի տա-
պակք, քանի հնոցք, ժանիք դաղա-
նաց, սուսերք սայրասուրք, եւ վճա-
րեցին եւ ոչինչ: Ո՞ր են հակառակա-
մարտքն, լուեցին եւ ի մոռացնս դար-
ձան: Իսկ ապա ուր է եկեղեցի. քան
դարիին պայծառագոյն է: Ծիջան նո-
ցայքն՝ անմահ են սորայքն: Եթէ

յորժամնուազունք ոմանք էին ոչինչ
պարտեցան. յորժամ տիեզերք բա-
րեպաշտութեամբ յորդեցին, յաղ-
թել զիարդ իցէ կարելի”⁴:

լէ. “Ո՞վ սքանչելի հաստատու-
թիւն կաթողիկէ եկեղեցւոյ, արժա-
նաւոր նախանձու, կ'աղաղակէ Գեր-
մանացի բողոքական մը: Ամէն կող-
մանէ իւր վրայ յարձակած են: Տա-
րածուած ուրացութիւնք կը սպառ-
նան իրեն: Դարուս անհաւատութիւնն
ու ծանծաղամութիւնը կը ձնչեն
զինքը եւ ներքուստ կը կրծեն: Եւ հի-
մակ որ իւր գլուխը շրջապատուած եւ
գերի բռնուած է ներհակընդդէմ
միաբան բազմութենէ մը. դարձեալ
իւր ներկայացացացիչները՝ եկեղեցւոյ
շնչքին գէմ ձեռք վերցնողներուն
առջեւ, նոյն լեզուն կը բանեցնեն, զոր
մենք իւր պատմութեան բոլոր էջերուն
մէջ կը դոնենք: Կեֆևթեւնն նԱԻԲ,
ԱԼԵԿՈՒԹՅԻԹԻԿԱԲ ՈՐՉԱՓ ԱԼ Ա-
ՀԱԲԿՈՒ ԵՒ ՍՊԱՌՆԱԼԻՑ ԵՐԵՒԵՆՆ,
ԽՈՍՏՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԾ Է, ՆԱՏԱ-
ՀԱՆԳԻՄԾՆ ՀԱՍՆԵԼՈՒ: ՄԻՇՏ ԻՒՐ
ՀԵՏԸ Կը ՏԱՐԱ ԶԿԵՍՄԱՐ ԵՒ ՆՈՐԸ

¹ Աղլմ. հ. 32: ² Մատթ. իւ. 35:

³ Մատթ. 35. յւ. 18:

Ճառ նախ քան զաքսորսն:

ԲԱԼԻՏԸՆ¹: “Փրկութիւն ի թշնամեաց
մերց,² Զի “քան զամենայն յալթէ
ճշմարտութիւն:”

Առ. Այսօրուան օրս կաթողիկէ Ա.
Եկեղեցին՝ երբ մէկ գլխոյ մը կառա-
վարութեան ներքեւ, իւր լուսափայլ
ճառապայթներն արեւէն աւելի պայ-
ծառ սփռած է բոլոր աշխարհք: Եւ
իւր երկնաւոր ազդեցութիւնը ամե-
նուն ալ ձեռքով չօշափել կու տայ,
դարձեալ չարաթոյն լեզուաց խածա-
տանքներէն ազատութիւն վայելած
չունի: Հալածանաց կերպերն առաւել
եւս բազմապատկուած են: Մոլորու-
թեան խորամանկ պատգամաւորաց
որոգայթներն ամէն կողմ լարուած
են, քրիստոնէական սուրբ հաւատքը
հաւատայելոց սրտերէն յափշտակե-
լու եւ արմատաքի անհետ ընելու հա-
մար: Կրապաշտից այլանդակ զրպար-
տութիւնները միշտ չար քրիստոնէից
բերանները կը պարտին: Ուզը Աթենա-
ցւոց պէս ըստ ամենայնի իբրեւ պաշ-

¹ Ընդհանուր օրաթերթ Աւկուսթայի,
յունուար. 1849. առ Հ. Քէրովաէի ի
կարգէ կապուչինաց գործ. Բողոքակա-
նութիւն դաստապարտեալ էջ 163:

² Ղուկ. առ. 71:

տօնասէր կ'երեւան, բայց ճշմարիտ
Աստուածն ու ճշմարիտ Աստուած-
պաշտութիւնն իրենց համար անձա-
նօթ մնացած է¹: Վասն զի ճշմարիտ
առաքինութիւն մը առանց հաւատքի
չի կրնար ըլլաւլ²: Ա. Եկեղեցւոյ գրիէն
ցարդ բաժնուուղ մը չէ եղած երբեք,
որ տարրապաշտից սափասուտ ամբաս-
տանութեանց վրայ՝ նորեր եւս աւել-
ցուցած ու բարդած չըլլայ: Կորն իբ-
րեւ ուղեղ պարծենալու կը հետա-
պլնդի³: Եւ Առաքելապետին նկարա-
գրութեանը համեմատ չգիտցածնին
կը հայ հոյեն իրենց ապականութեան
մէջ՝ եւ պիտի ապականին⁴: Կամ ինչ-

¹ Գործ. մէ. 22, 23: “ԱՌք Աթենա-
ցիք, ըստ ամենայնի իբրեւ պաշտօնասէրս
տեսանեմ զեեզ: Քանզի չըջեալ եւ տե-
սեալ զպաշտամունս ձեր, գտի բազին մի
յորում գրեալ էր Անծանօթի Աստութոյ.
զոր դուք յանձանօթս պաշտէք ես զնոյն
պատմեմ ձեզ:”

² Դուսսօ առ կեսար կոմն Լուբքայ.
“Անհաւատութիւն յալթեալ իւր հե-
տեւողներէն:”

³ Գ. Թագ. ի. 11: “Եւ պատասխանի
ետ արքայն իսրայէլի եւ ասէ շատ է արդ
մի պարծեսցի կորն իբրեւ զուղինն:”

⁴ Բ. Պետ. ի. 12: “Այլ սոքա...
որց չենն տեղեակ, հայ հոյեն յապակա-
նութեան իւրեանց եւ ապականեսցին:”

պէս որ կ'ըսէ Յուդա Առաքեալը. “իսկ ասոնք չիմացածնին կը հայհոյեն, եւ ուրիշ բաները զոր բնութեամբ անխօս անասուններու պէս գիտեն, անոնց մէջ պիտի ապականին”¹:

Է. Քրիստոնէական ճշմարտութեանց առջեւ անտարբեր գտնուիլը, կամ անոնց վրայ կասկած յարուցանելն՝ իմաստութիւն սեպուած է գարուս իմաստակաց քով: Եւ այսպիսիք պատիւ ունին նաեւ լուսավոր կամ ալատաժբար տիմազաններով՝ իրենց դասակարգի աշխարհի որդիներէ բարձրածայն գնահատուելու: Եկեղեցական պաշտամունք եւ կրօնք ծաղրածութեան նիւթեղած են, թէ հրապարակական եւ թէ գաղտնի ուրացեալ այսպիսի բազմութիւ բազմութեան մ'առջեւ: Որոնցմէ զգուշանալ կը պատուիրէ Երկնաւոր փրկիչն ըսելով “զգոյշ կեցէր սուտ մարդարէններէն՝ որք ոչխարաց հանդերձներով ձեզի կու գան, բայց ներսէն յափշտակող”:

¹ Յուդ. 10. “իսկ սոքա զոր ինչ մէն իմանան, հայհոյեն. եւ զայն եւս զոր բնութեամբ իրենց զանխօս անասունս գիտեն, ի նոսին ապականեցին”:

գայլեր են ¹: “Հանդերձիւք ոչխարաց, այսինքն վկայութեամբք Ա. Գրոց՝ որովք կը գունագեղեն իրենց խօսակցութիւնները, զրուածքներն ու ճառերը: Այսու այլակերպութեամբ կը յուսան տկարներն ու տգէտներն աւելի գիւրաւ ձգել իրենց մոլորութեան ծուղակին մէջ: Վասն զի գիտական եւ իրենց բերանը կլպկելու յաջողակ բանիբուն անձանց հետ վիճաբանութեան մտնելէն կը խորչին: “Յափշտակիչ գայլերն՝ որք իրենց մոլորամիտ վարդապետութեամբք կը յարձակին տէրունական հօտին վրայ անխնայ” ² զայն գիշատելու համար,

¹ Մատթ. է. 15: “Զգոյշ լերուք իսուտ մարգարէկիցն որք գան առ ձեզ հանդերձիւք ոչխարաց եւ ի ներքոյ են գայլք յափշտակողքն: Բ. Կոր. ժ. 18. 14. 15: “Զի այնպիսիքն են սուտ առաքեալք, մշակք նենգաւորք, կերպարանին ի կերպարան առաքելց Քրիստոսի: Եւ չեն ինչ զարմանք. քանզի եւ ինքն սատանայ կերպարանի ի հրեշտակ լուսոյ: Եւ ոչնչէ և մեծ եւ պաշտօնեայք նորա կերպարանին իրեւ պաշտօնեայք արդարութեան, որոց կատարածն եղիցի լսա գործոց իւրեանց”:

² Գործ. է. 29: “Քանզի գիտեմ ես եթէ յետ իմոյ մեկնելոյ գայցեն դար”:

Հմարիտ հաւատոյ ջահն անցնելով
անոնց սրտերէն եւ անհաւատութեան
խաւարամած խառնափնդոր վիճակի մը
մատնելով զանոնք :

Էւ. “Զոր օրինակ, կ'ըսէ Սեբերիանոս
քան զամենայն պատերազմ տան պա-
տերազմ գժնդակ է, նոյնպէս քան
զամենայն մոլորութիւն՝ հերձուածո-
ղացն մոլորութիւն, որ թուին թէ
զնոյն ընտանութիւն ունիցի, եւ զնոյն
խստումն Աստուածպաշտութեան,
զեցեալ զկերպարանս Աստուածպաշ-
տութեան եւ մարտնչիցին ընդ ճշմար-
տութեանն, զրոց ասէ Պաւլոս, եթէ
զկերպարանս ճշմարտութեան ունին,
եւ ի զօրութենէ ուրացեալ են”¹:

Լ. Այսպիսիք Ս. Եկեղեցիէն բաժ-
նուած ըլլալնին արդարացնելու, եւ
իրենց չար աղանդոյն ճշմարիտ եկե-
ղեցւոյ անունը տալու, եւ Քրիստոսի
պատուական արեամբը գնուած հոգի-
ները հետզհետէ իրենց մոլորութեան
թակարդին մէջ որսալու համար, մար-
դասպան սատանային խորհրդովն՝ ու-

յափշտակողք ի ձեզ, որք ոչ ևնայիցեն հօ-
տին”¹:

¹ Սեբեր. Ճառ. ։ էջ 42. տպ. Ակ-
նետ. .

Ի՞շ յարմար միջոց չեն գտած, բայց
եթէ ամէն ճիգ ու ջանկ ի գործ դնել
մի միայն աշխարհածաւալ առաքե-
լական սուրբ եկեղեցին հազար ու մէկ
սին սնոտի ամբաստանութեամբք, իբ-
րեւ կրապաշտ բոլորովին սատանայա-
կան եւ գդոխային ներկայացնել ա-
նուս ռամփի ժողովրդեան առջեւ:

Էւ. “Զոր օրինակ, կ'ըսէ դարձեալ
Սեբերիանոս, քան զամենայն պատե-
րազմ, ընտանի պատերազմն չար է.
նոյնպէս քան զամենայն մոլորութիւնն՝
հերձուածողացն մոլորութիւնն չեթա-
նուսն եթէ թշնամնիցէ ինչ զՔրիս-
տոս, չհամարիմ ինչ օտարութիւն,
քանզի թշնամի է խաչին. զՀրէայն
չգրեմ ինչ, քանզի յայտնի իսկ
թշնամի է: Հերձուածողն որ պատ-
ճառի դաւանել զՔրիստոս, եւ ուրա-
նայ ի Քրիստոսէ: Որ բարի քարոզել
զհոգին սուրբ, եւ հայհցէ զսուրբ
Հոգին, այն պատերազմ տագնապէ
զիս իբրև զընտանի պատերազմ”¹: —
Եւ ո՞լ է անիկա որ այս ընթացքը
տեսնելով չաղաղակէ Եղեկիայի հետ

¹ Սեբեր. Ճառ. ։ էջ 41. տպ. Ակ-
նետ. .

“այսօր է որ նեղութեան եւ նախատանաց եւ կշտամբութեան եւ բարկութեան”¹: Եւ չստիպուի ձայնակից ըլլալու Երեմիայի՝ որ կ’ըսէ “Այս ազգերն են՝ որք իրենց Տէր Աստուծոյն ձայնին մտիկ չըրին եւ խրատը չընդունեցան: Պակսեցաւ հաւատքը եւ ճշմարտութիւնը վերցուեցաւ անոնց բերնէն”²:

Ա. Այս պատճառաւ էր, կ’ըսէ Ա. Օգոստինոս իւր գարձը ուշացնելն ու կաթողիկէ Եկեղեցւոյ գէմ սաստկութեամբ մաքառիլը: Բայց հազիւթէ ճանչցաւ ճշմարտութիւնը, անմիջապէս սրեց իւր գրիչը հաւատոյ թշնամեաց սաստանայական հնաբըներն աշխարհի առջեւ խայտառակելու համար: Որպէս զեւ չըլլայ թէ իրեն պէս խաբուողներ ըլլան՝ Ա. Եկեղեցւոյ գէմ եղած բազմաթիւ անհիմն զրպարտութեանց ականջ դնելով, այսպէս կը խօսի իւր Խոստովանութեան դրքին

¹ Ես. լէ. 3:

² Երեմ. է. 28: “Այս ազգք են՝ որք ուշ լուսն ձայնի Տեառն Աստուծոյ իւրեանց, եւ ուշ ընկալան զիրատ: Պակսեցան հաւատք, եւ բարձաւ ճշմարտութիւն ի բերանց նոցա”:

մէջ: “Երբ ճշմարտութիւնը ճանչցայ, ամօթախառն ուրախութիւն մը տիրեց իմ վրաս: Կը ցաւէի այնչափ տարիներ եւ մինչեւ այս ատենս կաթողիկէ Եկեղեցւոյ Հաւատքը չընդունելուս, այլ իմ մարմնական երեւակյութեանս խաբէութեանը հետեւած ըլլալուս վրայ: Զարսաիրտ ու յանդուգն ըլլալովմ՝ կ’ամբաստանէի կաթողիկէ Եկեղեցին իրեն գէմ լսածներովս: Աւելի պատրաստ էի ստութիւնն ընդդրկելու՝ քան թէ ճշմարտութեան հաւատալոր: Այսպէս կուրօրէն կը զբարատէի կաթողիկէ Եկեղեցին: Բայց հիմակ պարզ ի պարզոյ հասկցած եմ թէ Ա. Եկեղեցին երբեք սորվեցուցած չունի այն մոլորութիւններն, որոնց գէմ ես այնչափ սաստկութեամբ մաքառեցայ”¹:

Է. Ստոյգ եւ ճշմարիտ է թէ հիմակուան ժամանակներս կան եւ կը գըտնուին ոչ սակաւ անձինքներ՝ որոց ականջն միշտ քաղցրարուր կը հնձէ կաթողիկէ Եկեղեցւոյ զրպարտիւննուն ձայնը: Ճշմարտութեան քարո-

¹ Առ. Յովհ. Կօթէրի ի յառաջ. գրոցն որ կոչի “Զրպարտութիւն եւ ճշմարտութիւն”:

զեշները միշտ ատելի եղած զբար-
տուած եւ չարչարուած են։ “Զիմաս-
տունս եւ զհանճարեղս անմիտս կո-
չեն”²։ Եւ անոնց համար պատրաս-
տուած է նեղութեան հացն ու ջուրը³։
Շողզորթ ու խաքեբայ մարդկան ձայնը
հեշտալուր կու գայ իրենց⁴։ Իրենց

¹ Գ. Թագ. իբ. 8. 24։ “Եւ ասէ ար-
քայ Խրայէլի ջՅովսափատ. է աստ այր մի
Աստուծոյ հարցանել նովաս զՏէր, եւ ես
ատեցի զնա, զի ոչ խօսի զինէն բարի, այլ
չար, Միկրա որդի Քեմեայ: Եւ մատեա-
լիեկեփա որդի Քանանու, եւ հաւը Մի-
ւեայի զնուու նորա, եւ ասէ, ո՞ր Հոգի
Տեառն է այն, որ էանց յինէն, եւ խօ-
սեցաւ ի քեզ։ Յուզթ. է. 26։ “Եւ
եղեւ իրեւ դադարեաց Աքեովը ի խօսելոյ
գրանս զյս. արանջեաց ամենայն բանակն,
որք շուրջ էին զխորանաւն”։ Յուզթ. է.
7։ “Եւ ետ հրաման Հողեփեռէս ծա-
ռայից իւրոց ... ունել եւ կապել զԱքեովը
եւ տանել զնա ի բետիղուա, եւ մատ-
նել զնա ի ձեռս որդւոցն Խրայէլին”:

² Առ. իւ. 21։

³ Գ. Թագ. իբ. 26. 27։ “Եւ ասէ ար-
քայ Խրայէլի, կալարուք զՄիկրա... դիք
դդա ի բանա, եւ կերից զհաց նեղու-
թեան եւ զուր նեղութեան”:

⁴ Գ. Թագ. իբ. 6։ “Եւ ժողզեաց ար-
քայն Խրայէլի զամենայն մարգարէս իրեւ
արս չորեք հարիւր. եւ ասէ ցնոսսա արքայ,
երթայց յՈւամաթ Գաղատու ի պատե-

Հպարտութիւնը վիրաւորով Հոգե-
շունչ պատգամախօսներէն կը զդուին
ու կը գարշին¹։ Մանաւանդ երբ Աս-
տուծոյ լուծը կը ծանրանայ իրենց
ամբարտաւանութեան մոլեգնութեան
կամ ապականութեան վրայ, այլ եւս
ականչնին կը գոցեն ճշմարտութեան
քարոզութիւնը չսելու համար²: Եւ
իրենց կատաղութեան ձեռքէն հնարք
մը չի փախչիր եկեղեցին հալածելու
համար։ Օգոստինոսի պէս շատերը
Ս. Եկեղեցին իրեւ մոլորութեան քա-
րոզիչ կոյր զկուրայն կը բամբասեն,
առանց երբեք հետաղօտելու, թէ
որո՞նք են նորա ճշմարիտ եւ հարազատ
վարդապէտութիւնները՝ զորս ի սկզբ-
բանէ ի վեր բարձրաձայն քարոզած

րազմ, թէ զտեղի կալայց. եւ ասեն, եւ,
եւ տալվ տացէ Տէր ի ձեռս արքային³:

¹ Ամով։ է. 12։ “Եւ ասէ Ամասիա
ցԱմով տեսանողդ տուր տեղի գնա՛ յեր-
կիրն Հրէաստանի եւ անդ կեաց եւ անդէն
մարգարէսալիրն։ Յուզթ. է. 27. 1.։

² Գործ. է. 54։ “Եւ լւեալ զյս զայ-
րանային ի սիրսս իւրեանց, եւ կրծտէին
զատամունն ի վերայ նորա”, Գործ. է. 56։
“Աղաղակեալ ի ձայն մեծ նցին զականջս
իւրեանց, եւ գիմեցին առ հասարակ ի վե-
րայ նորա”:

է. Եւ որո՞նք են անդուռն բերան
թշնամեաց զբարտութիւններն։ Այս
զանազանութիւնն երբեք գործերնուն
չի դար: Այլ հեթանոսաց պէս փոյթ
եւ ժիր են յախուռն դատելու եւ դա-
տափետելու Ա. Եկեղեցին իբրեւ թէ
ամենայն անտեղի՝ յիմարական եւ
ամբարիշա վարդապետութեանց ու-
սուցիչ ըլլար: Բայց երբ ուշի ուշով
քննութեան առնուն՝ նորա քրիստո-
նէական ճշմարտութիւններն՝ իրենք
ալ ձայնակից պիտի ըլլան Օդոստի-
նոսի նրբամիտ վարդապետին՝ հաստա-
տելով թէ Եկեղեցին երբեք մոլորու-
թիւն քարոզած չունի:

Իս. “Թէպէտ եւ կաթողիկէ հա-
ւատքը, կ'ըսէ կոպպէթ բողքական
աստուածաբանը, թէպէտ եւ կա-
թողիկէ հաւատքը այնպէս սուր ելած
ըլլու, ինչպէս որ սմննք կը պնդեն,
բայց բնչպէս եղած է որ անիկա ան-
ցելոյն մէջ երբեք չէ ջնջուած արմա-
տափի: Ճշմարտիւ երբ Պատր մեծա-
զօր իշխանութիւն մը կը վայելէր,
երբ մինչեւ թագաւորք ստիպուած
էին խոնարհելու իւր առաջնին՝ կրնար
ըսուիլ, եւ քիչ մաւելի արդարացի
պատրուակաւ կրնայինք ըսել՝ թէ ՈՇ

ՈՇ ԿԸ ՅԱՆԴԳԱՆՔԻ ԿԱԹՈՂԻԿԱԿԻ
ՀԱՒԱՏՔԻՆ ԴԷՄ ԻՒՐ ՄՏՏԱՑ ԶԷՆ-
ՔԵՐԼ ՇՈՂԱՑՆԵԼ: Բայց մենք տե-
սանք Պապին օտար երկիր գերի եր-
թալը: Տեսանք զինքը գրեթէ բոլորու-
վին զուրկ հանդերձէ եւ կերակուրէ:
Վերջապէս տեսանք որ մեր երկրա-
գունադին վրայ գտնուած մամուլե-
րուն կէսէն աւելին կատարեալ ազա-
տութեամբ՝ տպագրութեամբ՝ իրենց
քմահանջիցը համաձայն խօսեցան եւ
գրեցին Պապին եւ անոր հաւատքին
վրայ: Եւ գարձեալ միթէ չտեսանք
որ ահա երեւ դարձերէ և վէր բոլոր բո-
ղքական աղանդները կը յօդնին կա-
թողիկէ հաւատքը չնջելու համար եւ
երեւ դարձերէ վէրջւ չենք տեսներ, որ
գեռ նոյն այն հաւատքն է քրիստո-
նէութեան տիեզերակալ հաւատքը:
Մանաւանդ թէ հիմակ այս վայրկե-
նիս ականատես չենք նոյն իսկ այս
թագաւորութեան (Անդղես) մէջ ա-
նոր ընդարձակուելուն, ուր որ ԲՈՂՈ-
ՔԱԿԱՆ ՆՈՒԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ ՄԸ
ՏԱՐԵԿԱՆ ՈՒԹԸ ՄԻԼՈՒՆ ՍԹԵՌ-
ԼԻՆ ԼԻՐԱՑ ԿՇԱՆԴՈՒՆԻՒՏԻ: Եւ ուր որ
կաթողիկները գեռ խստիւ արտաք-
սուած են ամէն իշխանութենէ: Եւ մի

քանի կէտերու մէջ բոլոր աշխարհա-
վարական եւ քաղաքային իրաւունք-
ներէ՝ իրենց կաթողիկ նախահայրերէն
հաստատուած սահմանադրութեան մը
տակ: ԿԱՐԵԼԻ⁰ է ՈՒՐԵՄՆ ՈՐ ԱՅՍ
ՀԱՒՍՏՔԸ ՍՈՒՏ ԸԼԼԱՑ: Կարելի⁰ է
որ այս պաշտօնը կռապաշտական սե-
պուի: Կարելի⁰ է որ հարկաւոր սե-
պուէր զայն չնշել օրինաց տրամադրու-
թեան նայելով: Վերջապէս հաւա-
տանք թէ մեր բարոյն եւ մեր պա-
տուոյն համար հարկաւոր էր մեր հայ-
րենի երկիրն ասպատակելով նեղբեւ
վայ գարձնել, բռնաբարել սեպհա-
կանութեան բոլը իրաւունքներն, ա-
րեամբ ողողել գաւառը, մեր կրօնքը
փոխելու համար¹:

Ի՞ն. Քիչ մըն ալ մտիկ ընենք բո-
ղքականութեան կատաղի նահապե-
տին Լուտերի կաթողիկէ եկեղեցւոյ
նկատմամբ ըրած սքանչելի խոստովա-
նութեանը: Մարդուրի նշանաւոր
վիճաբանութեան մէջ, Զուինդլի կ'ա-
ռարկէր Լուտերի թէ Ամենասուրբ Հա-

¹ Պատմ. բողոքական նորոգականու-
թեան յԱնդղիա եւ յԻրանտա թուղթ.
է, § 205. Առ Հ. Քերովէի, յիշ. գործ:

դորդութեան խորհրդոյն մէջ Յիսուսի
Քրիստոսի իրական ներկայութիւնը՝
պապականութեան վարդապետութիւն
մըն է:

Խէ. “Բայց այն ատեն, կը պատաս-
խանէ լուտեր, պէտք է ուրանալ բոլոր
Սուրբ Գիրքը եւ քարոզութեան պաշ-
տօնը: Վասն զի մեն+ այս ամեն+ն ալ
Պատէն աւած էն+։ ՄԵՆՔ բողոքականքս
կը խոստովանինք թէ պապականու-
թեան մէջ են փրկութեան ճշմարտու-
թիւնները, մանաւանդ +ըստոնկէիսն
ամեն բարի+, եւ թէ մենք անկից առած
ենք: Վասն զի կը խոստովանինք թէ
Պապականութեան մէջ է ճշմարիտ
Սուրբ Գիրքը, ճշմարիտ մլրտութիւնը,
սեղանոյն ճշմարիտ խորհուրդը, մեղաց
թողութեան ճշմարիտ բանալիները,
քարոզութեան ճշմարիտ պաշտօնը,
ճշմարիտ քրիստոնէական վարդապե-
տութիւնը, տէրունական աղօթքը,
հաւատոյ հանգանակը, տամարքա-
նեայ պատուիրանքը, . . . է իւրա այս
մէնայի էր յաւելում նէ ՃՇՄԱՐԻՏ
ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆԸ ՊԱՊԱԿԱՆՈՒ-
ԹԵԱՆ ՄԷՀԶ է ։¹

¹ Գործք Լուտերի բողոքական տպագր.
Ենայի. էջ 408 եւ 409 առ Հօրն Սէկ.

ԷՌԴ. Արդ հակառակորդաց խաղ-
տալուր բառովը զրուցելու համար
նախ՝ քանի որ ՊԱՊԱԿԱՆՈՒԹԻՄԵԱՆ
սեպհականութիւնն է ճշմարիտ քրիս-
տոնէութիւնը, ուրեմն ի հարկէ ստի-
պուած ենք հետեւցնելու թէ բողո-
քական աղանդները չունին բնաւ
ճշմարիտ քրիստոնէութիւն, վասն զի
ինչ որ կը հաստատէ եկեղեցին, կ'ու-
րանան բողոքականք։ Երկրորդ պէտք
է հետեւցնել դարձեալ թէ հաւա-
տոյ տարածումը կաթողիկէ եկեղեցւոյ
իրաւունքն ու պարտաւորութիւնն է,
մինչդեռ բողոքականաց կողմանէ ասիր-
կա անիմաստ ընթացք ու անիրաւու-
թիւն մըն է։

ԷԵ. ԱՀԱ ԺՈՂՈՎՐԴԱՎԵՏՈՒԿԱՆ զբաղ-
մանցս թոյլտուութեան համեմատ,
գլխաւորապէս բողոքականներուն հա-
կառակած կամ զրպարտած կրօնական
ամէն կէտերուն նկատմամբ, մեր վար-
դապետական-բարդյական բազմաթիւ
ճառերէ բազկացեալ աշխատանաց
գլխաւոր եւ առաջին նպատակն ալ այս
է, այսինքն թէ յիշեցնել Յիսուսի
Քրիստոսի Անարատ Հարսին կաթու-
քը ուցք ի վերայ արդի բողոքականութեան
էջ 70։

զիկէ սուրբ Եկեղեցւոյ անարատ եւ
ողջամիտ վարդապետութիւններն ինչ-
պէս որ էին՝ եւ են ըստ ինքեան Ա-
ռաքելոց ժամանակներէն սկսեալ մին-
չեւ հիմակ միշտ անփոփոխ եւ անայ-
լայլելի։ Որպէս զի ամենայն ոք առանց
ականջ դնելու անիրաւ զրպարտու-
թեանց, հետամուտ ըլլայ ճանչնալու
եւ հասկնալու կաժողիկէ եկեղեցւոյ
ուղղափառ ճշմարիտ հաւատքը, որուն
միայն տրուած է իրեւ զսինն հրե-
ցին անմոլար՝ առաջնորդել Ադամայ
տարաբախտ որդւոց այս վշտաց եւ նե-
ղութեանց Եգիպտոսէն՝ դէպ ի եր-
կնաւոր երկիրն աւետոեաց։

ԻՆ. ՄԵՐ այս գրաւոր աշխատու-
թեանց պարունակութիւնը մասնաւու-
րապէս բողոքականներուն ուղղուած է։
Որոց Պարագլուխներն իրենց անձնա-
կան անամսական կրքերէն դրդուած,
տասնուշեցերորդ գարուն սկիզբները
երեւան ելան։ Եւ նոյն իսկ իրարու-
մէջ եւս այլեւայլ հակառակ ընդդէմ

¹ Ելլց. ՀՀ. 21, 22։ “Եւ Աստուած
առաջնորդէր նոյն զցերեկ սեամբ ամպոյ,
ցուցանել նոյն զՃանապարհն։ Եւ զցայդ
սեամբ հրոյ լուսատու լինել նոյն ի գնալն՝
զցայդ եւ զցերեկ։”

Ճիւղերու բաժնուելով, Սենաարդաշաշտին Աստուածային բարկութեան քարոզ պանչելեաց՝ խառնակութեան նոր եւ ահրելի տեսարան մ'ընծայեցին բովանդակ աշխարհի¹: Վասն զի տէր է “որ խորամանկներուն խորհուրդները կը փոփոխէ, եւ անոնց ձեռքերը ձմարտութիւն չպիտի գործեն”²: Ինչու որ “Ճշմարտութիւնը մի է եւ անբաժան՝ ստութիւնը շատ մը ճիւղեր ունի”³: Ինչպէս որ բացայայա կերպով կը խոստովանի Լուտեր Հայր եւ ծնող բողքականութեան ըսելով “ԵՍ ԻՄ ՄՈԼՈՐԱԾ ԸԼԼԱԼՈՒՄ ՎՐԱՅ 2ԵՄ ԶԱՐՄՄԱՆԱՐ, ԱՅԼ ՇԱՏ ԿԲ ԶԱՐՄՄԱՆԱՄ” Թէ Ի՞ն ԶՊէՄ ԽԵՆԴԻ ՄԸ ԿՐՑԱԼ ԱՅ ԳՐԱՓ ԽԵՆԴԻ ՀԱՍՑԵԼ⁴:

¹ Ծնն. ժ. 7: “Եկայք իջուք եւ խառնակեցուք անդ զի զուս նոցա, զի մի լիցեն իւրաբանչւր բարբառաց ընկերի իւրոյո:

² Յակո. 12: “Որ փոփոխէ զնորհուրդա խորամանկաց, եւ ոչ գործեսցեն ձեռք նոցա զճմարտութիւն”:

³ Խորով եպիկոպոս Անձնաւացեաց, ի Մեկն. պատար. “մի է ճշմարտութիւնն, ստութիւնն ի բազումն բաժանի”:

⁴ Լուտեր առ Սվէնտէպուրէ: “Ճշմարտա քրիստոնէական եկեղեցին եւն, ապ. 1771, էջ 481:

— Որք ամենայն ճգամբք աշխատեցան իրենց վրայ ճշմարտելու Սաղմուսրութիւն Մարդարէին խօսքը “կրակի տուին քու սրբութիւնդ երկրիս վրայ, քու անուանդ խորանը պղծեցին: Անոնք ամէնքն ալ մէկտեղ ըսին իրենց սրտերուն մէջ, եկէք՝ դադրեցնենք Աստուծոյ ամէն տօները երկրիս երեսէն”:

Էկ. Այս կարծեցեալ նորոգականաց ընթացքը այսպէս կը նկարագրէ Կոպապէթ բողոքականը: “Աշխարհքս երբէք դարու մը մէջ ալ տեսած չուներ՝ կաթողիկէ կրօնից Ընծընեալ նորոգականներուն ԼՈՒՏԵՐԻ՝ ԶՈՒԻՆԴԼԻՌ՝ ԿԱԼՈՒԻՆՌ՝ ՀԵՆՐԻԿՈՍ ԸՆԴԻՌ ՊԵՏՐՈՎԻՌ ԱՆՀԱՏԱՏ ՀԱՐՄԱՆ ԱՍՏՈՐ ԱՆՀԱՏԱՏ ՀԱՐՄԱՆ ԱՆՀԱՏԱՏ ՀԱՐՄԱՆ ՄԸ: — Առաջն ամէն մէին ալ՝ նոյն իշխէնց նէուեւունէրուն երիտրուստում իւսուսն նուունէնէն համեմատ, գԱՅԹԱԿՂԵԼԻ

¹ Սաղմ. Գէ. 7, 8: “Այսքին ի հուրզորութիւն քոյ յերկրի. պղծեցին զիսուրան անուան քոյ: Ասացին ի սիրտ. իւրեանց ազգք նոցա ի միասին, եկայք՝ լուցուրութիւն զամենայն տօնս Աստուծոյ յերկրէ”:

ՄՈԼՈՒԹԵԱԾՄԲՔ ՆՇԱՆԱԽՈՐ ՀԱՆ-
ԴԻՍԱՑԱԾ է: Որոնք միայն այս կէ-
տիս մէջ միաբանած էին թէ – ԲԱՐԻ
ԳՈՐԾՔԵՐՆ ԱՆՕԳՈՒՏ են: Եւ
ստուգիւ իրենց վարքն ու բռնած ձամշ
բան ալ նոյն այս վարդապետութեան
անկեղծութիւնը կը հաստատէր:
Վասն զի՞ 2ԿԱՐ ԱՆՈՒՅ ՄԻՋ ՄԻԿ
ՄԸ՝ ՈՐ ԻՒՐ ԳՈՐԾՔԵՐՈՎԸ ՄԱ-
ՀԱՊԱՐԺ ԵՒ ԿԱԽԱՎԱՆԻ ԱՐԺԱՆԻ
ԵՎԱՄ 2ԸԼԼԱՐ՝¹:

Էւ. Պատութիւնը կամ Պապին
պաշտօնը, կ'ըսէ գարձեալ Կօպպէթ
բոլոգականը, թագաւորութեանց եւ
կայսրութեանց մեծամեծ եւ ամէն
կ'երպ յեղափոխութեանց մէջ միշտ եւ
հանապազ կանգուն մնաց: Հռովմէա-
կան կայսրութիւնն՝ որ քրիստոնէա-
կան գարուն սկիզբը իւր փառաց գա-
գաթնակէտին հասած բարձրացած էր
ու կը տարածուէր գրեթէ բովանդակ
եւրոպա եւ մասամբ մը Ավրիկէ եւ
Ասիա, բոլորվին կործանեցաւ: Բայց
Պապութիւնը մնաց անյօղդողդ: Եւ

¹ Պատմ. բողոք. նորոգականութեան
յԱնդղիա եւ յիրանտա. թուղթ. Բ.
§ 40. առ Հ. Քերովիէր՝ Բոլոգակա-
նաց Պարագունեներուն անառակ վար-
քը, մեր յշկեղի կաթողիկէ եւ Պա-
րագունեկ բոլոգականութեան՝ անունով
գործին մէջ, նոյն իսկ բոլոգականաց
վկայութեամբք ընդարձակ կերպով հաս-
տատած ենք: — Այսու հանգերձ չենք
ուզեր բոլորովին լուռթեամբ անցնիլ բո-
լոգականութեան բուն Պարագունի լու-

այն ատեն երբ սկսաւ “ԱԽԵԲԻՆ ՈՒ
ԱԼԱՐԱՌՈՒԹԻՒԹԻԿԱԼ”, որ հասարակո-
րէն նորոգականութիւն կ'ըսուի, ար-
դէն տասն եւ հինգ դարերու մէջ եւ-
իւ հարիւր ուսան եւ հինգ պարտ-
ուպատշաճ կերպով եւ անընդհատ
յաջորդած էին իրարուն:

Ի՞ն. “Անդղիոյ Եկեղեցւոյն պատ-
մութիւնը՝ մինչեւ նորոգականութեան
ժամանակը, մեղի համար խորին հո-
գատարութեան առարկայ է: Այս
պատմութեան վրայ հարեւանցի ակ-
նարկ մը՝ գլխաւոր գործոց մերկ ծրա-
գիրը պիտի ցուցընէ թէ՝ “ՈՌՉԱՓ
ՍՏԱԽՈՍ” ՈՌՉԱՓ ԱՆԻՒՐԱՆ ՄԱՐ-
ԴԻԿ ԵՆ ԵՎԵՐ ԿԱԹՈՂԱԿԻ ԵԿԵ-
ԿԵՑԻՆ ԵՒ ԻՒՐ ՊԱՊԵԲԻՆ ԱՆԱՐ-
ԳՈՂՆԵԲԻՆ”¹. “փրկութիւն ի թշնա-

¹ Պատմ. բողոք. նորոգականութեան
յԱնդղիա եւ յիրանտա. թուղթ. Բ.
§ 40. առ Հ. Քերովիէր՝ Բոլոգակա-
նաց Պարագունեներուն անառակ վար-
քը, մեր յշկեղի կաթողիկէ եւ Պա-
րագունեկ բոլոգականութեան՝ անունով
գործին մէջ, նոյն իսկ բոլոգականաց
վկայութեամբք ընդարձակ կերպով հաս-
տատած ենք: — Այսու հանգերձ չենք
ուզեր բոլորովին լուռթեամբ անցնիլ բո-
լոգականութեան բուն Պարագունի լու-

մեաց մերոց զի “քան զամենայն յաղթէ ճշմարտութիւն”:

ծ. Բայց բողոքականութեան Պարագլուխ “այս աւարառու եւ ան-

տերի վրայօք: “Լուտեր, կը ու կոպպեթ բողոքականը, (յիշեալ գործ,) Լուտեր իւր գորութեանց մէջ կը խստովանի թէ իւր հաւատքն ուրացած եւ բողոքականութեան նահապես եղած է սատանայի պատճառաբանութիւններէն խարբութով, որուն հետ կ'ուտէ կը սմէ եւ կը պակի եղեր իւր անձնական վկայութեանը համաձայն: Մելանթոն՝ Լուտերի աշակերտը, այսպէս կը կոչէ իւր վարդապետը, և բարեկարգ որ զուրկ է ամէն կերպ մարդասիրութենէ եւ գթութենէ. աւելի հըեայ է, քան թէ քրիստոնեայ, : — Բայց բողոքականներէն՝ “Հինգիւրորդ Անիե՛ Բնաբաննէ ՊԱՏԳԱՆԱԿՈՒՄԸՆՈՍ ՎԻԴԻԵՆՆ-ՊԻՐԿԻ՝ ԱՅԻ ԱՍՏՈՒԾՈՅՑ”, կոչուած այս անձնասորութիւնը՝ ամենայն որ լաւ պիտի ճանանայ՝ եթէ զիջանի գէթ մէկ անգամ ականջ դնել անոր ըրած աղօթքն: “Ո՞վ Աստուած իմ, կ'աղօթէ Լուտեր. Ո՞վ Աստուած իմ քու բարութեամբ հոգա եւ տուր մեղի զգեստներ՝ գլխարկներ եւ վերարկուներ. իիստ պարարտ զուարակներ՝ ուլիք՝ եղներ եւ խյեր: Ո՞վ տէր, տուր մեղի շատ մը կիներ եւ քիչ զաւակներ. Ամէն: Զհիւանդամալու եւ չձանձրանալու ճշմարիտ միջոցը՝ լաւ ուտել ու խմեն է:” Ժունքէր բողոքական, կեանք Լուտերի էջ 225: — Առ Յ. Մ. Գլու:

հաւատ չարագործները, ”չունեցան ձեռքերնին օրինաւոր պատճառներ կաթողիկէ Եկեղեցւոյ գէմ գլուխ վերցնելու համար: — Մտիկ ընկնք Գլերմնի Եպիսկոպոսին Մասիսիոնի խօսքերը. “Ժողովուրդս այս շրժամբը պաշտէ զիս եւ սիրութ իւրեանց հեռացեալ մեկուսի են յինէն” “Ես գիտեմ” որ անցեալ գարուն մէջ հերետիստիկոսութիւնը բնաբանիս այս խօսքերէն առիթ առաւ մոլորութեան եւ պատրուակ զրապարտութեան՝ մեղադրելով կեկեղեցին այս մասին՝ իբրեւ թէ սինակոկային մոլորութիւններն իրեն որդեգրած ըլլար: Մեր խորհուրդներուն նույիրական հաստատութիւնը՝ Սրբոց եւ Մարեմայ ընծայուած պատիւները՝ պահքերն ու հսկումները, տաճարաց եւ խրաններու արդուզարդը, պաշտաման արտաքին եւ պատկանելի հանդէմները, դարաւոր անյիշտակ ժամանակներէ ծագած եւ

Գործ բողոքականութիւն խայտառակեալ, էջ 196. Պատ. Լիլ. 1855: — Լուտերի այս աղօթքը Պատմութեանդն բողոքականն եւր ուրացած է: Արդեօք կարելէ գտնել ասկից աւելի գարելի Եպիսկոպուան աղանդաւոր մը:

ընդհամուր այն սովորութիւններն, որոց հաստատութեան ժամանակին նոյն իսկ անյայտութիւնն՝ անհերքելի պապացոյց մըն է իրենց սրբութեանը: Բայց այս ամէնքն ալ հերձուածոյն բերանը՝ Աստուծոյ օրինաց հակառակ մարդկային աւանդութիւններ նկատուեցան: Եւ նախընթաց գարերուն մէջ պարզամտաց տգիտութենէն եւ աւելորդապաշտութենէն սպրդած մի քանի անկարգութիւնները մեր վրայ ձգուեցան, իբրեւ թէ այդպէս ըլլար բոլոր եկեղեցեաց հաւատքն ու գաւառութիւնը¹:

Ժա. Այսու հանդերձ, Աստուած չընէ որ ևս ուղեմ կաթողիկէ հաղորդութենէն հերձուածներն եւ ոչ իսկ թեթեւ կերպով մը վշտացնել: Վասն զի անաշառ պատմութիւնը կը վկայէ, եւ ամենուն ալ յայտնի է, որ ոչ թէ հիմակուան բողոքականք՝ այլ իրենց նախնիք խորտակած են հին ժամանակներէ ի վեր վերենք կաթողիկէ Հռովմէական եկեղեցւոյ հետ միացնող կապը: Ազսիւր իրենց հայրերը կե-

¹ Զորեքշ. 4. շաբ. քառասն. Ճշմարիտ պաշտաման վրայ:

րան եւ որդւոց ակռաներն առնուեցան:

Ճ. Գիտեմ թէ տղայութենէ սկսեալ գերծեալ տախտակի նման սրտերու վրայ գրոշմուած կանխակալ կարծիքները, հայրենեաց եւ ազգականութեան կապերը, փառք աշխարհի եւ աւագութիւնք՝ նկատմունք մարդկային. այս ամէնքն ալ ո՞չչափ զօրութիւն ունին նոյն իսկ ուշիմ հանճարներն ալ առ կախ թողլու, կամ կաշկանդելու որ ճշմարտութիւնը կատարելապէս ճանչնալէն եւ ըմբռնելէն ետքն ալ չընդգրկեն: Մարդկան փառքը Աստուծոյ փառքէն աւելի սիրեն եւ վեր գասեն: «Պօղոսինք քովէն դուրս ելան այն հրէաներն՝ որոնք իրարու մէջ շատ մը խրնդիրներ ունեին»²: — Եւ ամէնէն աւելի սէր անիրաւ մամոնայի: Վասն զի իմաստնոյն խօսքին համաձայն, մանաւանդ հիմակուան դարուս մէջ «ա-

¹ Յովհ. 4. 43: «Քանզի սիրեցին զփառս մարդկան առաւել քան զփառս Աստուծոյ»:

² Պործ. Է. 29: «Արտաքս գնացին ի նմանէ (ի Պօղոսէ) հրէայքն որք ունէին ի մէջ ինքեանց բազում խնդիրս»:

մէն մարդ արծաթին պիտի մտիկ
ընէ՛ : Որով յդփացած են բողոքա-
կան ընկերութիւնք : Ոսկով բեռ-
նաւորեալ ամսկեր՝ որք արեւմուտքէն
եւ մեր հակոտնեայ երկիրներէն վեր
կը բարձրանան կ'երեւին մեր հորիզոն-
ներուն վրայ, իրենց ոսկի անձրեւնե-
րուն չափով՝ հետզհետէ իրենց մոլո-
րութեան թշոյնը որտերու վրայ տա-
րածելու եւ արմատացնելու համար :

Ճ. Գիտեմ թէ կաթողիկներուն
բարքեր՝ սովորութիւններն ու արա-
րողութիւնները, թէ բերանացի եւ թէ
հրապարակաւ՝ այնքան գիրքերու եւ
թերթերու մէջ, որքան հազարումէկ
անիրաւ ամբատանութեանց եւ զըր-
պարտութեանց սեւաթշոյր գոյներով
գծագրուած են : Որպէս զի կաթողի-
կութիւնն ամենուն ալ ատելի ցուց-
նեն՝ եւ դէպ ի ճշմարտութիւն եւ ի
միութիւն մղաւմ եւ խայթ մը զդա-
ցող ուղղախոհ հոգիներուն միաքերը
պղսորեն : — Այս ամէնքն ալ առիթ-
կ'ընծայեն ինձի, միութենէ բաժա-
նելոց վրայ աւելի գորովալից կարեկ-

¹ Փող. ճ. 19: «Արծաթոյ լուիցէ ա-
մենայն ոք» :

ցութեան եւ արդահատանաց աշքե-
րով նայելու :

Ճ. Եւ աւելի պարզ խօսելու հա-
մար, մենք կաթոլիկներս կը սիրենք
բողոքականները՝ կ'ատենք բողոքակա-
նութիւնը : Խնչպէս որ սիրել պէտք է
մոլորեալ եւ ատել մոլորութիւնը,
սիրելու է մեղանորը եւ ատելու է
մեղքը : Կը սիրենք բողոքականները՝
վասն զի Աստուած ալ կը սիրէ զա-
նոնք, եւ Յիսուսի Անարատ Գառին
արինը ինչպէս ամէն մարդիկներու՝
նոյնպէս անոնց համար ալ թափուած
է : Բողոքականը եղբայր մըն է զոր
մենք ամէնքնիս ալ պէտք է որ սիրենք:
Կ'ատենք բողոքականութիւնը՝ վասն
զի ճշմարտութեան դէմ ապստամբու-
թիւն մըն է, եւ զոր Աստուած ալ
կ'ատէ եւ կը գատապարտէ, ինչպէս որ
ատեց եւ գատապարտեց հրեշտակաց
ապստամբութիւնը : Կը սիրենք բողո-
քականները վասն զի անոնցմէ շատերը
բողոքական մոլորութեան մէջ ծնած
են առանց իրենց յանցանացը¹ : Եւ
եթէ երբեք ծանր խօսք մը նշմարելու

¹ Տես Սէկեւը, Ձբոյցք ի վերայ արդի
բողոքականութեան, էջ 13, տպ. 42րդ.
Փարիզ. 1898:

բլան մեր բովանդակ գրուածոց մէջ,
զորս հետզիետէ պիտի հրատարակենք,
կ'աղաջեմ եւ կը պաղատիմ որ ոչ թէ
իրենց անձին, այլ իրենց առլուս-նեանը
վրայ հասկնան։ Մանաւանդ եթէ
կ'ուզեն ընդունիլ “աւելի աղէկ են
բարեկամին վէրբերը՝ բան թէ թշնամ-
ոյն կամակոր համբոյրները”,¹

Ճե. Մեր բովանդակ պատճառները
գլխաւորապէս Ս. Գրոց խօսքերուն
վրայ հիմնուած են։

Ճշ. Առաջ պիտի բերենք նաեւ հնու-
թեամբ նշանաւոր այն սրբոց Հարց
կամ եկեղեցական մատենագրաց
վկայութիւններն եւ այն ընդհանուր
ժողովոց վճիռներն՝ զորս բանիբուն եւ
տրամաբան բողոքականներն ոչ ոք
յանդգնած է մերժել։

Ճե. Պիտի աւելիցնենք նաեւ նշա-
նաւոր Անհաւատից եւ բողոքական
հռչակաւոր իմաստոց եւ Աստուա-
ծաբանից վկայութիւններն՝ որք կա-
թողիկէ եկեղեցւոյ ճշմարտութիւն-
ները տրամաբանօրէն ստիպուած են
հաստատելու։ — Մինչեւ հոս անա-

¹ Առ. Էւ. 6։ “Լաւ են վէրք բարեկա-
մի, քան զկամակոր համբոյր թշնամոյն։

չառ եւ ճշմարտախնդիր բողոքականաց
ըսելիքը միթէ հատնելու չէ։ — Մեր
խօսքը այն բողոքականաց հետ է, որք
դՔրիստոս։ Աստուած, եւ Ս. Գիրքն

¹ “Բողոքականաց քով մեծ համբաւ
վայելող՝ Ճնուազի մէջ գումարուած Հո-
վուաց ժողովը, 1817 էն ի վեր արգիստ է
աստուածաբանութեան դպրոցաց մէջ Յի-
սուսի Քրիստոսի Աստուածութիւնը սոր-
վեցնելը։ Մ' քանի տարիներ առաջ չորս
հովիւներ՝ այս ամբարիշտ արգելքը բանի
տեղ չդնելնուն համար աքսորուեցան”։

“Հովանտայի մէջ 1860 ին գերմանական
ամսաթերթ մը կը հաստատէր թէ հազար
հինգ հարիւր քարոզիկներէն հազար չորս
հարիւր քրիստոսի Քրիստոսի Աստուածու-
թիւնը կը հելքէին, Ռնանի կենաք Յի-
սուսի, տիտղոսով ամբարիշտ գործին
հետեւելով”։ — “Կասպարէն բողո-
քական նշանաւոր մատենագիր մը ՝ընդ-
հանուր օգուտաք բողոքականութեան” իւր
գործին մէջ կը հստովանի թէ, բողո-
քական Աստուածաբանութեան այլեւայլ
դպրոցաց եօթը հարիւր աշակերտներէն,
Յիսուսի Քրիստոսի Աստուածութիւնն
ընդունող երեք հարիւր աշակերտ հազին-
կը գտնուելին։ — “Հովուաց անհամար
բազմութիւն մը գրեթէ բոլոր գել մանից
մէջ Փրկչին Աստուածութիւնը կ'ուրա-
նայ։ Այս վարդապետութեան հաւառա-
ցող տասնէն մէկ հազիւ կը տեսնուի։
Մօտերս էր որ Յիսուս Քրիստոս կը նկա-
տուէր իրբեւ շատախօս, իրբեւ երազատես,

ու ոչ թէ իբրեւ հասարակ պատմութիւն՝ այլ իբրեւ Աստուածաշունչ կ'ընդունին:

ծու. Եւ որովհետեւ հիմակուան ժամանակս, Էջմիածնական կամ Լուսաւորչական անունով պարծենալ ուզող մեր սիրելի հայ եղբարց գրեթէ մեծամանութեան մաքերն ու սրտերը բողոքականութեան մոլար սկզբանց հարուածներէն վիրաւորեալ կը տեսնուին, ասոր համար ալ զանց չպիտի ընենք Հայաստանեայց եկեղեցւոյ Հոգելից սուրբը Հարց եւ նուիրական երդոց վկայութիւններն մեջտեղ բերելու, որպէս զի մաքերնին ինինայ եւ

իբրեւ առասպեկեալ անձնաւորութիւն մը: — «Ամերիկայի Միացեալ նահնգաց Մեթոսական, ըստուած ստուարաթիւ Բողոքական աղանդը՝ Քրիստոսի անձնաւորութեան վերաբերեալ ամենայն ուսում իբրեւ աւելորդ եւ նաեւ վտանգաւոր դատաճ է, եւն: Պամթիսմի գործ կոչեցեալ “Բողոքական Հովիւրք”: Գլ. Ե. Հ. Հ. Փանքիրէն շատրւը այլ եւ բիւրունիւայ վն:»

¹ Կան շատ մը բողոքականներ ալ որ Ճենովայի Սքէրէր Աստուածարան ուսուցին հետեւելով, Սուրբ Գորոց՝ Աստուածոյ Հոգւցին ազդեցութեամբ գրուած ըլլալը չեն ընդունիր: Տես Սէկիւր. 98. էջ. յիշ. գործ: :

լաւ ըմբռնեն թէ, որչափ հեռու կը պտտին Հայաստանեայց եկեղեցւոյ սուրբ Հարց սորվեցուցած եւ մեր առաջն հայ հաւատացեալ եղբարց հետ դաւանած եւ ընդունած հաւատոյ վարդապետութիւններէն:

ծու: Ուստի ոչ ոք յանդգնելու է արհամարհանաց աչքով նայելու Լինուր ճիշտէն կամ հասարակաց աղօթքէն քաղուած վկայութեանց, որք սուրբ Հարց վկայութիւններէն աւելի զօրաւոր են, ըստ որում թէ ուսուցանող եւ թէ ուսանող Եկեղեցւոյն դաւանութիւնը միանդամայն կը ներկայացնեն:

կ. Այսպէս ահա մեր ժամանակին թոյլտուութեանը համեմատ՝ ժողովրդեանս մէջ օրական վիճաբանութեան նիւթ եղած բողոքականներուն հակառակած կրօնական ամէն կէտերուն նկատմամբ ալ վարդապետական-բարոյական թէ յօրինուածք եւ թէ թարգմանութիւնք հարիւրէն ոչ սակաւ ճառեր հետպհետէ հրատարակելու մտադիր ենք: Հերիք է որ տպագրութեան մասին բարերար ձեռքեր մեզի յորդոր եւ քաջալեր կարդալու զեշանին:

ի՞ւ. Եւ յարմար դատեցինք մէկիկ
մէկիկ հրատարակել այս ամէնքն ալ,
վասն զի հիմակուան օրերս ընդարձակ
հատորներն ծայրէ ծայր աչքէ անցնե-
լու քիչերուն ժամանակը թոյլ կու-
տայ: Եւ ամենուն ալ կարողութիւնը
չի ներեր, մէկէն ի մէկ այդպիսի հատոր
մը ձեռք ձգելու:

Ի՞ւ. Ամէնէն առաջ ^{“Պաշտամուն”}
ձառը հրատարակել կը փափաքինք:
Վասն զի ինչպէս որ կ'ըսէ վեհկեն-
տիս Ավինեան՝ “Կաթողիկէ վարդա-
պետութեանց մէջ, չկայ այլ վարդա-
պետութիւն մը՝ որ անյարիբ պատճա-
ռարանութեամբք ասկից աւ ելի կեր-
պարանափոխ եղած ըլլայ ոչ ուղղա-
փառ Աստուածաբաններէ”:

Ի՞ւ. Եւ թէպէտ այսպիսի աշխատա-
սիրութեանց ձեռնամուի ըլլալ՝ ոչ
մեր տկար խելքին կ'ինկնար եւ ոչ ալ
մենաւոր առաքելութեանս յարակից
հոգեւոր եւ մարմնաւոր բազմահոյլ
զբազմունքները կը ներէին, այսու ամե-
նայնիւ կիւրակնօրեայ քարողութեանցո
ունկնդիր ճշմարտասէր անձանց փա-

¹ Ի յառաջը. բովանդակութեան հա-
մօքէն ուսմանց:

փաքանացն համեմատ, մեր տկարու-
թեամբք զիրենք գրաւոր կերպով եւս
յագեցնել ուզելով՝ գիշերները ցերե-
կի դարձուցած՝ առաջնորդութեամբ
հռչակաւոր Աստուածաբանից եւ Մա-
տենագրաց համարձակած ենք այս-
պիսի գործոց ձեռնարկել: Ցիշելով
նաեւ Օդոստինոսի խօսքը թէ “օդ-
տակար է որ միեւնոյն խնդիրներու
վրայ, տարբեր ոճով՝ ոչ տարբեր
հաւաքով, շատ մը անձինք շատ մը
գիրքեր հրատարակեն՝ որպէս զի ամե-
նուն ալ միեւնոյն բանը հանի՛ ոմանց
այսպէս եւ ոմանց այնպէս”¹:

Ի՞ւ. Տա՛ր Աստուած որ մոլորութեան
ցանցին մէջ բոնուող բազմաթիւ հո-
գիներ դառնային իրենց նախնեաց
հաւաքին՝ ուսկից դարերէ ի վեր
բաժնուած են: Եւ քաջայոյս եմ աս-
տուածային բազմագութ ողորմու-
թեանն ու շնորհացը՝ եթէ ազնիւ
ընթերցուներս՝ գրուածքներս կարդան
առանց կանխակալ կարծեաց՝ ի սէր
Ճշմարտութեան եւ յանուն անկող-
մակալ արդարութեան:

Ի՞ւ. Բայց դու իմաստութիւն Հօր՝
Յիսուս Փրկիչ, որ Գողգոթայի դա-

¹ Յաղագս Երրոր. գիրք. և. Գ.Լ. Ի:

գաթը աշխարհիս փրկագործութեան
խորհուրդը լիովին կատարեցիր¹, եւ
մարդիկներուն վրայ ունեցած անսպառ
սիրոյդ² բոլորանուէր ողջակէզ մ'եղար
խաչին սեղանոյն վրայ: Դուն կ'ուզես
որ ամէնքն ալ փրկուին եւ ձշմարտու-
թեան գաւիթը դառնան³: Քեզ կը
նուիրեմ բոլոր իմ աշխատութիւն-
ներս: Դուն գիտես, ով ձշմարիտ
Եղիսէ՝ Աստուած Փրկիչ, որ մոլորու-
թեանց ծառերը կտրելու համար փոխ
առած եմ այս կացինը: Ո՞չ, տէր իմ,
մի թողուր որ ջուրն ինկնայ եւ ապար-
դիւն մնայ:⁴ Ո՞վ ողորմութիւն իմ՝
եւ ապաւէն իմ, օգնական իմ, եւ
փրկիչ իմ, ապաւէն իմ եւ ես յու-
սամ ի քեզը⁵: Որ “խոնարհաց ես տէր
Աստուած, եւ կարօտելոց ես օգնական,

¹ Յովհ. Էֆ. 30: “Ամենայն ինչ կա-
տարեալ է”:

² Յովհ. Էֆ. 1: “Ի սպառ սիրեաց
զնոսա”:

³ Ա. Տիմ. Բ. 4: “Որ զամենայն մար-
դի կամի զի կեցցեն եւ ի գիտութիւն
ձշմարտութեան եկեցցեն”:

⁴ Դ. Թագ. ւ. 5: “Եւ ահա մինն
մինչդեռ ընկենոյր զհեծանն, անկաւ եր-
կաթն ի ջուրն, եւ վայեաց, եւ ասէ, ո՞չ
տէր Եւ զայն յանօթ առեալ էր”:

⁵ Սաղմ. Էփ. 2:

տկարաց ես ընդունելութիւն, կարօ-
տելոց ես խնդրակ, անյուսաց ես
փրկիչ: Այն, Աստուած հօրն իմոյ,
Աստուած ժառանգութեան խրայե-
լի¹: Մանաւանդ որ քու զօրութիւնդ
տկարութեան մէջ կը կատարուի²:
Մի նայիր, ուրեմն իմ տկար եւ չնչին
ընծայիս, այլ սրտիս ջերմ զգած մանց՝
որովք կը համարձակիմ մատուցանե-
լու: Ես կը հաւատամ, Տէր, որ քու
ձեռքդ կտոր մը կաւ ալ հերիք է կյո-
րերուն աչքերը բանալու³ համար՝ որ
զքեզ ձանչնան եւ խոստովանին⁴ ով
ձշմարիտ Եղիսէ՝ փրկութիւն Աստու-
ծոյ:

Հ. Հովին քաջ⁵, Հովին բարի եւ
յաւիտենական⁶, Դուն զօրացնւր տկար-
ները, բժշկէ հիւանդները, հոգ տար

¹ Յուգթ. Է. 16, 17:

² Բ. Կոր. Էֆ. 9: “Զօրութիւն իմ ի
տկարութեան կատարի”:

³ Յովհ. Բ. 15: “Կաւ եդ ի վերայ ա-
չաց իմոց, եւ լւացայ եւ տեսանեմ”:

⁴ Յովհ. Բ. 38: “Եւ նա ասէ, հաւա-
տամ տէր եւ երկիր եպագ նմա”: Դ.

Թագ. ւ. 20: “Եւ ասէ... Եղիսէէ բաց
տէր զայն նոցա եւ տեսցեն: Եւ երաց
տէր զայն նոցա եւ տեսին”:

⁵ Յովհ. Էփ. 11: ⁶ Միք. Է. 2:

սիրով՝ միսիթարէ չարչըկուողները, պատէ վիրաւորները, դարձներ մոլորեալները, փնտռէ եւ առ քու ուսերուդ վրայ կորսուածները, եւ մի թողուր որ անապատի գազաններուն կերը ըլլան¹: Վասն զի ամէնքն ալ քու պատուական արեանդ գինն են: Զախարիանէ այն մեծ վիշապին գլուխը՝ որ բոլոր աշխարհքս մոլորցնելու հետ² է:

Հի. “Փառաւորեալ եւ օրհնեալ միշտ սուրբ կոյս Աստուածածին Մարիամ մայր Քրիստոսի մատո՛ զաղաշանս մեր որդւոյ քո եւ Աստուծոյ մերոյ: Դուն օրհնմ, Աստուածամայր, օրհնէ բոլոր իմ աշխատութիւններու՝ զորս քու պաշտպանութեանդ հովանոյն տակ հրատարակելու պիտի համարձակիմ: Օրհնէ դուն Հրեշտակի մարդկանէ՝ մարմնատեսիլ քերովքէ”.

“Դու բարձրութիւն երուսալէմի, դու ցնձութիւն Խրոսէլի, դու պարծանք ազգիս մերցի³, “դու ուրախութիւն հրեշտակաց, դու բարձող անիծիցց: ”

“Դու ծաղիկ անթառամէ տոհմի սեռիս մարդկութեան եւ շառաւիդ օր-

¹ Եղ. ւր. 16: ² Յայտ. դբ. 9:
³ Ցուղթ. դբ. 10:

Հնութեան նախնուոյ ծնողին մեր բնութեան⁴. Ով անդաստան մաքուր ի փշոց մեղաց. Միայն օրհնեալի ի կանայս, մայր եւ միշտ կոյս եւ իմանալի լոյս, ծնող Արարչին մերոյ.

“Աստուածածին անհարմնացեալ Յերկրէ երկնից հարսն բնծայեալ Յորժամ բաղդիս լուսոյ նմոն Քո Միածնիդ յաջակողման: Յայնժամ մաղթեալ ընդ մեր զնոյն՝ Փրկել զմեզ յահեղ բոցոյն Համադասիլ ընդ արդարոց Երգել զփառս ընդ երկայնոցն”:



զ
Համա և քառորդ Մհեմինիյէ

404

ԿՊ -

3279

ԺՈՂՈՎ



